



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

ԱՐԵՏԱՐԱՆԻ ՃԱՄԲԻՆ

(ԿԻՐԱԿԻՆՈՐԵԱՑ ԽՈԿՈՒՄՆԵՐ)

ԹՈՐՊՈՄ ԵԳԻՍԿՈՊՈՄ



ՏՊԱՐԱՆ. Հ. Բ. Ը. ՄԻԼՈՒԹՅԱՆ — ԳԱ. Հ. Դ.

3	Dunn purple	103
42W	Dunne Purple	101
41	Hunting & Agnus-Diesel	99
40	Hebeops Hunting & Diesel	97
39	Upperone hunting	95
38	Oreogae in valley	93
37	Flame Graphite	91
36	Bluepurple & Hunting	89
35	Buttelle purple	87
34	Bluegreen purple	85
33	Purple & Hunting	83
32	White purple hunting	81
(Graphite over 100' ← butte over 100')		79
in hunting —		77
overgrowth		75
Blue purple		73
yellow		71
		69

Եղանակի սպասութիւն	25
Եղանակի շաբաթ	23
Եղանակի երես	21
Եղանակի առաջ աշխատանք	19
Եղանակի Բազմացութեա	15
Եղանակի պահանջ	13
Եղանակի պահանջ	9

ԱՐԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԲԵՆ

25	Litter strawmoss	67
24	nr. bout's in house	65
23	Variegated ivy	63
22	Apple Bramble tree	61
21	HS 'Cherry'	59
20	Virginia Creeper	55
19	Creamer Bee tree	51
18	Pepoon Vines -	49
17	Perilla mintgrass	45
16	Thrift	43
15	Blueberry shrub	41
14	Butterworth 1820	39
13	Variegated Bergamot tree	37
12	nr. h. of nr. year	35
11	Cherry blossoms	33
10	Variegated Peacock -	31
9	Apple + Bramble	29
8	Bergamot 1820	27

281.6

ԱՐԵՏԱՆԻ ՀԱՄԲԵՐ

(ԿՈՐՈԿՆՈՐԿՈՅՑ ԽՈՒՈՒՄՆԵՐ)




ԹՈՐԳՈՒՄ ԵՊԻՍԿՈՊՈՒՄ

A 53258

A 31563

ՅՊԱՐԱԿՆ Հ. Ա. Ը. ՄԻՋԱԹԵՎԱՆ - ԳԱ. Հ. Բ. Հ.

1927





ՈՂԲԱԶԵԱՆ
ՏԻԿԻ ՄԱՐԻԱՆԻ Գ. ԻՓԵԳԵԱՆ



Պ Ս Ա Կ

ԱՆԹԱՌԱՄ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ

Ի ԵՒՐՈ


ԱԶՆՈՒԱՍԻՐՏ ԵՒ ԱԶԳԱԾԵՐ

Տիկին ՄԱՐԻԱՆԻ Գ. ԻՓԵՔԵԱՆԻ

(Խ. ՇՆՈՐՀԱԿՈՐԵԱՆ)

1876 — 1925





Հաստուածները, որոնք զբրոյկիս պարունակութիւնը կ'կազմեն, եւ որոնք—բացի առաջինէն—նախապէս հրատարակուած են Կ. Պոլոյ ՀԱՅ ԽԶՄՆԱԿԿ պարբերականին մէջ, եւ պարզապէս ինչ որ զործին ընդհանուր խորագիրը կ'նշանափէ. կիրակնօրեայ կամ տէրունի տօնական օրերու աւետարանական ընթերցուածներու տպաւորութեան տակ կատարուած խորհրդածութիւններ:

Հակառակ զզացուած փափաքներու, կարեփի չէ եղած մէն մի հաստուածի սկիզբը դնել Աւետարանի պատկանեալ ընթերցուածը. մի միայն՝ որպէս զի զործին տրուած չ'ըլլայ մեկնաբանական տարագ մը, կամ քարոզչական դիտաւորութիւններ, որոնք չէ սակայն որ եղած են զրուածքին դրոիչ պատճառը:

Բայց կարեւոր է, թերեւս նոյն իսկ անհրաժեշտ, որ ամէն հաստուածի ընթերցումէն առաջ կամ ետքը, անգամ մը կարդացուին հոն մասնահշուած Աւետարանի համարները:— Ասիկա պիտի ըլլայ ոչ միայն դիւրութիւն մը՝ պարզելու համար երբեմն քիչ մը սեղմօրին արտայայտուած մտածումներ, այլ նաև բարի պատեհութիւն մը՝ շարթուան մէջ զէթ անգամ մը միտրին տալու աւետարանական վերծանումի մը վայելը, որքան մարուր նոյնիքան կազդուրիչ պարապում՝ կեանքի հեւ ի հեւ թարթափանքներէն յոզնած նովիներուն համար:

Աւելորդ չ'համարուի զզացնմկ նաեւ թէ նշանակուած համարները կ'ցուցընեն Աւետարանի ձաշու ընթերցուածի կտորները, այն օրը ուր այդ ընթերցուածին կրկնումը պատմնած է, նկատի առնուած է նոյն օրուան կամ Աւետարանի ուրիշ մէկ ընթերցուածը կամ Առաքելական թուղթի մասը. եւ ասիկա՝ տեղի չուալու համար կրկնաբանութեան:



ՅԱՆՈՍԻ ՄԵՀԵԱՆԸ

(ԿԱՂԱՆԴԻ ԱՌԵՒԻ)

—————

Երբ պատերազմը կ'դադրէք Հռովմի Հասարակապետութեան մէջ, կ'գոցէին խաղաղութեան չաստուածին՝ Յանոսի՝ մեհեանին դուռները :

Հազար տարուան մէջ հազիւ ինը անգամ սակայն պատահեցաւ ատիկա. այնքան խորունկ եւ զերմէք պաշտամոնքը զոր մարդիկ ունէին Մարսի, պատերազմի չաստուածին նկատմամբ :

Թո՞ղ չըսեն թէ «ժամանակը շատ բան պակսեցուցած է նախկին բարբերու անագորոյն սաստկութենէն. այնպէս որ հիմակ, ի հակառակէն, տասը դարերու լնթացրին, հազիւ ինը անգամ կը բացուին խաղաղութեան մեհեանին դուռները »:

Իրականութիւնը կրնայ այդ պատրանքը հագնիլ երբեմն. պատմութիւնը կրնայ ամէն օր փողի ցանել մարդոց նայուածքին առջեւ. իրողութիւնը այն է սա-

կայն որ պատերազմին կիրքը օրէ օր աւելի ամենի կը դառնայ կեանքին մէջ, վասնզի այն միւսը, Արևի կուռքը, իր արիւնոտ զահը դրած է մարդոց հոգիին մէջ նոյն խսկ. ու աշխարհի ճակատազիքը վարելու կանցրւածներուն մէջ շատեր կան, որոնց սիրտերը մէյմէկ մեհեաններ են պատերազմի չաստուածին :

Լատին պանթէոնին այդ երկու աստուածութիւնները, Յանոս եւ Մարտ, իրենց անունները տուած էին տարիին ամիսներէն երկուքին, Յունիար եւ Մարտ :

Կըսէ աւանդութիւնը — եթէ սակայն առասպել մը չէ ան — թէ երկար ատեն վէճի նիւթ եղաւ սա հարցը թէ այդ երկու ամիսներէն ո՛ր մէկով պէտք է սկսէր տարին. այսինքն խաղաղութեան սկզբունքը պիտի շարժէր կեանքին խորհուրդը թէ պատերազմինը :

Արդիւնքը ծանօթ է. Մարտը, կոփին զգացումը ոգեկոչող ամիսը, որով կ'սկսէր տարին՝ հին դարերու տումարական դրութեան մէջ, վերջուննուեցաւ. ու Յունիարը, որ խաղաղութեան նուիրուած ամիսն էր, խեց պարագլուխի մականը Զոդիակոսի խորհրդատախուակին վրայ :

Բայց այս ամէնը — խաղ ու խարկանք բոլորովին — կատարուեցաւ՝ պիտի ըսէի՝ դիցաբանական ընմի մը վրայ, եթէ փոփոխութիւնը եղած չըլլար բրիստոնէական թուականէն ասդին :

Ահարկու իրականութեան առջեւ շուարեցաւ Աւետարանի բարոյականն ալ, եւ հրեշտակային օրինները, «Յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն», մնաց բարձրութեանց մէջ օրօրուող եթերային աւաչ մը, որ չկրցաւ իջնել աշխարհի վրայ . . .

Տարին ահա կ'սկսի միշտ Յունիարով, այսինքն
յոյսով ու մաղթանքներով. բայց վերահաս Մարտը չու-
շանար իր լէզէռներով :

Այս է իրականութիւնը. խաղաղութեան իղծերու
եւ ռազմաշունչ կիրքի խառնուրդ մըն է կեանքը, եւ
ատոր համար նոյն իսկ թերեւս գեղեցիկ եւ արժէքաւոր:

Դեղեցիկ՝ որովհետեւ, որից անկիւնչ մը դիտ-
ուած ատեն, բարին ու չարին հակամարտութեան հան-
դէսն է անիկա, ուր ազատութիւնը իր ուժը կ'փորձէ
ամէն բայլափոխին իր առջեւ ցցուող արգելքներու դէմ.
ու արժէքաւոր՝ վասնզի չ'կայ աւ կի երջանիկ զգացում
մը քան այն զոր կ'ունենայ սիրտը, ճիգով՝ նոյն իսկ
կեանքը արժող գժուարութիւններով առաւելութիւն մը
ծեռը բերուած միջոցին :

Այս ըմբռնումին առջիւ է որ կ'աղուորնայ կոփ-
ին զաղափարը, առանց աղարտելու. խաղաղութեան
պրութիւնը :

Բայց, ատոր համար, կարեւոր է որ մարդիկ կա-
րենան բոլորավին հոգեկան ոլորտի մը մէջ փոխադրել
գայն, բանական կամ բարոյական պայքարի մը վերա-
ծելով պատերազմին կիրքը :

Պատերազմը, արեան ծարաւով եւ որիշին դէմ
մղուած ատեն՝ միակ խաղն է, զոր, վերջացած պա-
հուն, երկու կողմերն ալ կորսնցուցած կ'ըլլան արդէն.
բայց երբ ժողովուրդ մը կամ անհատ մը ինք իր մէջ եւ
զաղափարական գետնի վրայ կ'կատարէ զայն, իմա-
ցական եւ բարոյական կորովի այն ազնուական կիրա-
ռութիւնն է, որուն հետեւանքը փրկարար է անվրէպ:

Խաղաղութիւնը մտածումին խորութիւնն է այն
ատեն, ու կոփիը՝ ոգեւորուած ջանքը :

Երբ հոգին միանգամայն կրնայ ունենալ կամ իր մէջը յառաջ բերել այդ երկու վիճակները, ա'լ իրենն է ամէն ասպարէզ՝ որ դէպի առաջ եւ դէպի վեր կ'բացուի:

Ազգերը հզօր եւ անհատները մեծ են, իրք իրենց ներքին կեանքը լի է յառաջդիմութեան եւ բարձրացումի այդպիսի ծգտումներով, երբ նու իրական խաղաղութեան եւ մաքուր կորիւի, Առաքեալին լեզուով՝ «Բարւոք պատերազմ»ի ծրագիրն է որ կ'պատրաստուի հոն ամէն վայրկեան :

Անարիւն պատերազմը . . . այսինքն կենդանի խաղաղութիւնը . . .

Յամբ բայց ամուր գնացքով մը մարդկութիւնը իրօք դէպի հո՞դ կ'տանին արդեօք դժուարին՝ ցից ու դերբուկ այն ճամբաները, զորս կրօնք, փիլխոփայութիւն, դաստիարակութիւն եւ ընկերվարութիւն կ'կոչենք.

Ոչ ոք գիտէ.

Բայց ինչ որ ամէնքս քաջ գիտենք՝ սա է թէ անսովոր համեմատութեամբ հետզհետէ կ'անի թիւը անոնց, որոնց մէջ կ'ապրի «համերաշխութեամբ եւ արդ արութեամբ լի թագաւորութեան մը երազը».

Դիցաբանութեան օրինակը վիոխ առնելով, յորմէհետէ տարին Յունիվարով կ'սկսի, միշա կ'բազմանայ Յանոսի փակուած մեհեանին երկրպագուներուն բանակը.

Այո՛, ժամանակին նշանն է այս. ու աննշան չէ սփոփանքը զոր անիկա կուտայ մեր սիրտերուն :

ԵՇԽԱՎՈՒԹԻՒԱՆ ԲՄԲՈՒՌՈՒՄԸ

(Ենողեան սկանց մէջի կիրակի)

(Դուկ. հԲ. 24 — 30)

Անհուն է տարբերութիւնը ըմբռնումներուն,
զորս Աշխարհն ու Բարոյականը ունին իշ-
խանութեան մասին :

Առաջինին համար երկիւ՝ զն է անոր խարիսխը,
ու մեծութիւնը տիրապետողին դիրքին մէջ կը փայլի .
հոն մարդիկ պատուադիր եւ շողոմարար տիտղոսներ
կը շռայլեն անոնց որ իրենց հրամայելու ոյժն ունին :

Այսպէս չէ եւ պէտք չէ լինի բարոյականի ոլոր-
տին՝ Աւետարանի մտատիպարէն առաջնորդուած կեան-
քին մէջ :

Հոս մեծութիւնը ոչ թէ դիրք մըն է, այլ գործ
մը՝ պաշտօն մը, որ պարտաւորութեանց ծանր բեռն
ունի իրեն հետ :

Խսկապէս նա՛ է մեծը, որ կրնայ իր ստորադաս-
եալներուն ամէնէ՛ն խոնարհագոյնէն ալ յետնեալ նկա-

տել ինքզինքը, եւ խորհիլ թէ բուն մեծերն են անոնք,
խոնարհները, գժբախտները, որոնց ծառայելն ու նուիր-
ուիլը գերազանց պարտքն է սրտի եւ գաղափարի տէր
մարդուն :

Վաղանցուկ է ամէն իշխանութիւն, որ մարդկօ-
րէն նկատումներէ կը ծնի. բարոյական ազդեցութիւն-
ներով ուժաւորուած իշխանութիւնն է միայն հզօր եւ
յաւէրժական. այն՝ որ սէրէն կ'ընդունի իր պատգամը :



ԱՆՄԵՐԺԵԼԻ ԹԱԳԱԱՆՈՐՈՒԹԻՒՆԸ

(Ս. նննդեան տօնին)

Քրիստոսի լմբոնումը առաջին վայրկեանէն իսկ պետք է մարդուն մէջ ծնի ոչ թէ իրեւ զգացուն մը, այլ իրեւ տիրական սկզբունք մը.

« Ո՞ւր է որ ծնաւն արրայ. . . (Մատթ. Բ. 2)
« Ո՞ւր ծնանիցի Քրիստոս. . . » (Մատթ. Բ. 4)

1. Առօքերուն եւ Հերովդէսի հարցումներուն բնութիւնը : — Մէկը անկեղծ հարցասիրութիւնն է, միւսը չարամիտ հետաքրքրութիւնը :

2. Անխարժախ գիտութիւնը Յիսուսի մէջ կը տեսնէ, իբրև ամէնէն բնորոշ զիծն անոր նկարագրին, ամէնէն առաջ անոր թագաւորական ստորոգելիքը, անոր տիրական ազդուութիւնը :

3. Քրիստոսի գաղափարը զօրութիւն մըն է, որ բարոյական թագաւորութեան մէջ կը գահակալէ. ըզգացում չէ ան, այլ սկզբունք մը :

4. Ուր որ կը բազմի իր գահը, հոն հզօր կեանքի մը արդիւնքները կը յայտնագործուին շարունակ : Քրիստոնէական կեանքի բոլոր տկարութիւնները ամէնքն ալ հետեւանքն են այն մնաժողական վերաբերմունքին, զոր մարդիկ առ հասարակ ցոյց կուտան Քրիստոսի թագաւորութեան գաղափարին հանդէպ :

5. Անոնք որ Յիսուսի մէջ կը ցուցնին գերազանցակէս բարի եւ իմաստուն մարդու մը զմայլելի տիպարը միայն, պարզապէս կ'ալարտեն անոր բարձրօրէն հրաշալի դէմքը. անոր մէջ կայ նուաճող աղջուութեան մը հրամայական ոյժը, որ կը թագաւորէ սրբածերուն վրայ, եւ կը գերէ հոգիները, որ կը խօսի եւ կը պատգամէ :

6. « Թագաւոր ծնած » Քրիստոսը անգամ մը միան ծնաւ պատմութեան մէջ. քայց անիկա ամէն օր կընայ ծնիլ մարդկութեան բարոյական կեանքին մէջ, եթէ գտնէ մսուրի մը բարի եւ խաղաղ մթնոլորտը :

7. Եւ ուր որ ծնի այդպէս, հոն կեանքը կ'զգենու այն սրբարար զօրութիւնը, որ կը մաքրէ անոր գուեհիկ եւ անարժան կողմերը, եւ կ'ազնուացնէ ամէն ինչ, պատճառ թէ արդիւնք, ու նոյն ատեն կը ներշընչէ անծնուրաց նուիրումի ոգին, որ զաղտնիքն է նշմարիտ ծառայութեան :

8. Քայց ուր որ չի գահակալեր ան, կեանքի ընթացքը հետզհետէ անկումէ անկում կը զահավիժի. մինչեւ ի վերջոյ կ'անյայտանայ վերջնական կորուստի մէջ :

9. Թագաւոր ծնաւ անիկա, ու « թագաւոր » մեռաւ
պատմութեան մէջ, մսութէն մինչեւ կախաղանը. բայց
պէտք է ապրի իսկապէս ԹԱԳԱԼԻՈՐ մեր բարոյական
կեանիքին մէջ : Եթ իշխանութիւնը պէտք է լինի ամէնէն
անվիճնելին. իր սէրը պէտք է լինի մեր օրէնքը, իր
խաղաղութիւնը մեր պատգամը, իր « արքայութիւն » ը
և « կամք »ը մեր երջանկութիւնը :

25255



ՀԱԽԱՑՔԸ ԱՂԲԻԿԻ ԱՆՄԱՆԱԿՈՒԹԵԱՆ

(Զ. Օր ՕՐՆՈՒԹԵԱՆ)

(Յովհ. Ժա. 1—46)

Վեանքը վիշտն իսկ է, ու մահը՝ ամէնէն անողոք իրականութիւնը. բայց այս մտածումը պէտք չէ սարսափ ազդէ ոչ ոքի. զի վիշտն ու մահն են որ կեանքին կուտան անոր իմաստն ու արժէքը :

Լաւագոյն դաստիարակն է վիշտը, որ կը զրդեղէ կամքին մետաղը, քաջ կ'ընէ զմեզ տառապանքին մէջ, ու լուրջ՝ փորձութեանց դէմ: Իսկ մահուան հայեցողութիւնը կը լուսաւորէ կեանքին խորհուրդը, զգացնելով մեզի թէ ո'րքան անցաւոր է ան, եւ ցոյց տալով նոյն ատեն թէ ո'րն է անանցականը :

Անոնք որ այս ըմբռնումն ունին կեանքի ու մահուան մասին, իրենց հոգւոյն խորն ունին արդէն զօրութիւնը հաւատքին, որ մղիչ ոյժն է գերագոյն դիւցազնութեան :

Ուր որ անոր սերմը կրնայ գտնել քիչ մը հող՝

բողբոջեցնելու համար Յոյսին ծաղիկը, անապաւէն էակի մը սիրտը լինի այն կամ անպատսպար հիւղի մը յարկը, հոն Աստուծոյ սիրոյն հետ կ'արմատանայ հզօր համոզում մը թէ ինչ որ բարի է եւ ազնիւ՝ ան չի մեռնիր բնաւ :

Առւզը ի զուր իր թախիծը կը ներարկէ այդպիսի սիրտի մը խորը, դագաղն ի զուր իրեն հետ մահուան աւարը գուրս կը բերէ այդ յարկէն. սիովանքին երշանկութիւնը հոն անոնց մէջ է միշտ. զի Հաւատքին զօրութիւնը մահուան խաւարը անմահութեան խորհուրդովովը կը լուսաւորէ հոն :

Երանի՛ անոնց, որոնք կը հաւատան, կարենալու համար տեսնել Աստուծոյ այդ փառքը :



ԱՆՈՒՆԻՆ ՀՄԱՑՔՐ

(Աւթօքէք Ծննդեան)

(Դուկ. Բ. 21)

Ո'չ թէ անունը՝ անծը, այլ ա'նծն է որ կը փառաւորէ անունը. հակառակին մտածութիւնը անհեթեթութիւն մը պիտի ըլլար :

Ու անուններ կան պատմութեան մէջ, որոնք հոմանիշ են փառքի բարձրագոյն եւ ազնուագոյն իմացումին. ամէնէն գեղեցիկին՝ որուն կրնայ երբեք տենչալ սրբութեամբ սնած սիրտ մը :

Անոնք, հեռու՝ պայմանադրական յորջորջումներ ըլլալէ, գերազանց արժէքներու իմաստը արտափայլող պատկերներ են այլեւս. սրտառուչ խորհրդանշաններ, բառի մը մէջ խտացած պատմութիւն մը ամբողջ, ուր ստոյգ մեծութեան եւ իրական առաքինութիւններուն շողն ու շնորհը կը պահարանուին :

Ո՞րքան ստուար լինի այդպիսի անուններուն թիւք ժողովուրդի մը պատմութեան պատկերասրահին մէջ, ա'յնքան սեռն ու սերտ կ'ըլլայ այդ ժողովուրդին ծգտումը դէպի փառաւոր կոշումի մը բարձրութիւնը :

Ու այդ անուններուն ներկայացուցած անձերը
այնքան աւելի ճշմարտապէս կը լինին իսկական ար-
ժանիքի տէր մարդիկ, որքան աւելի իրենց՝ կեանքը
լուսաւորած է ցոլքովը կեանքին Անոր՝ որուն անունին
աստուածային հմայքը կը մնայ յաւիտենական թովքը
մարդկային հոգիին :



ԿՈՉՈՒՄԻՆ ԶԳԱՅՈՒՄԸ

(Ա. Դիբակի գիրքի Խննդեան)

(Դուկ. Դ. 16—30)

Ո՞վ որ չզգար թէ ինքը կանչուած է ծառայութեան մը, պիտի չկընայ զանազանել իր կեանքը աննպատակ իրերու ոնչութենէն :

Դաստիարակութեան եւ բարոյականին մեծագոյն պարտականութիւններէն մին է մարդուն մէջ լուսաւորել եւ մշակել կոչումին զգացումը, եւ խելամուտընել զայն նպատակին՝ որուն սահմանած է զինքը գերագոյն իմաստութիւնը :

Օժտուած հոգիներուն յատկանիշն է իրենց կոչումին հանապազորդ մտազրաւումը :

Այն օրէն մանաւանդ, ուր կեանքին իմասող ա'լ պարզուած հասկցողութիւն մըն է իրենց համար, կոչումին գիտակցութիւնը անդիմադրելի հրայրք մըն է անոնց սրտին մէջ. ու առիթի՛ մը միայն կ'սպասէ, յայտարարուելու համար :

Ի՞նչ բախտ, եթէ այդ առիթը կը տրուի անոնց՝ զիրենք իրենց ցեղին հոգւոյն հետ հաղորդակցութեան

մէջ դնող բոպէի մը զգայութենէն կամ մտազրաւումէն, կրօնական պատգամի մը կամ հոգեբանական պատկերի մը ներգործութենէն : — Այդ վայրկեանէն, ա'լ հանրութեան մարդն է ան. գաղափարական գործիքը, որ իր սրտին մէջ կը կարդայ իր ժողովուրդին կարիքները, եւ որուն խղճին խորը, Աստուծոյ ձայնին մէջէն, իր ցեղին հոգին է որ կ'աղաղակէ : Իր խօսքը հրամանակարգ վճիռն է, որուն առջեւ զմայլանքով եւ պատկառանքով կը խոնարհին ամէնքը :

Ստոյգ է թէ գուեհիկ նկատումներ, որոնք իր կեանքին դէմ իսկ դաւադրող ոճրագործ կիրքերու կը փոխուին երբեմն, կ'ամպուտեն մերթ ընդ մերթ իր համոզումներուն երկինքը, բայց ան իր սկզբունքներուն անկեղծութեամբը արիացած եւ իր իտէալին միայն ակնկառոյց մարդուն անվեհներ գնացրով կը շարունակէ իր ճամբան, իր անծին եւ նկարազրին պատկառանքովը զինաթափ ընելով իր շուրջը վրժացածող ամբոխը :

Կընան գործել անոնք միայն որոնց մէջ չէ մեռած կոչումին զգացումը :



ԵՐԵՔ ՍԿՂԲՈՒԻՆՔՆԵՐ

(Բ. Կիրակի գինի ուննդեսան)

(Ցոլի. Դ. 13 — 20)

Որպէս զի կարելի ըլլայ թափանցել հոգեւոր
ճշմարտութեանց իմաստին, անհրաժեշտ է
որ կարենանք մեր սիրոը լուսաւորել նախ Աստուծոյ
մտածումովը, որ հիմն ու աղբիւրն է հոգեւոր կեանքին :

Անգամ մը որ կը կատարուի այդ, ա'լ դժուար
ըլլար ըմբռնել թէ հետեւեալ երեք սկզբունքներուն
վրայ է որ կը հաստատուի նոյն այդ ճշմարտութիւնն-
ներով քարոզուած կեանքին կառուցուածքը :

Ա. — Ո'չ թէ հեշտ պայմաններու, այլ տաժանքին
ճամբան է որ կը տանի մարդը կատարեալ կեանքի
բարձրութեան . իսկ կարենալու համար կտրել անցնիլ
այդ ճամբան, հարկ է զօրանալ անկեղծ հաւատքի
ներշնչումներով :

Բ. — Կոյր դիպուածը չէ՝ որ ստեղծեց աշխարհը,
այլ Աստուծոյ սէրը, որ շարունակ կը գործէ մարդ-

կային ճակատագրին հետ առնչութիւն ունեցող ամէն
եղելութեան մէջ :

Մարդուն համար, իր գոյութեան դժափի վայր-
կեաններուն մէջ մանաւանդ, ո՞քան սրտապնդիչ է
այս մտածումը :

Ունայնութեան չէ որ կը ծգոտի մեր խորհուրդը,
այլ յաւիտենականութեան : Բայց աշխարհը այն հան-
դիսարանն է, ուր մարդս իր կեանքովը պիտի ցուցնէ
թէ այդ երկուքէն ո՞րն է իր արժանի հատուցումը :

Գ.— Հատուցումը, արդարութեան վճռական դա-
տաստանը, այս աշխարհի մէջ ու մեր ծեռքով նոյն
իսկ կ'սկսի կատարուկի : Մարդիկ ճշմարտութեան հան-
դէպ իրենց ունեցած վերաբերմունքով կը տնօրինեն
իրենց վերջին ճակատագիրը : — Անոնք որ ունին Հա-
ւատք, ճշմարտութեան այս զգայարանը, կրնան իրենց
հոգին մէջ ընդունիլ լոյսը, որ պայմանն է անոր կեան-
քին . իսկ անոնք որ չունին զայն, անվրէպ որսն են
խաւարին, որ մահն իսկ է :

Յաւիտենական վրկութիւնն ու կորուստը այս
կեանքէն նոյն իսկ կ'սկսին իրականանալ :



ՅԱԶՈՂՈՒԹԵԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ՊԱՑՄԱՆԸ

(Բարեկենդան Առաջաւորաց)

(Ցովհ. Զ. 15 — 21)

Աշխարհի առօքեայ ընթացքին վրայ վարկապարագի բայց անկեղծ անդրադարձութիւն մը բաւական պիտի ըլլայ համոզելու համար զմեզ թէ կեանքի ճախողուածներուն մեծագոյն մասը հետեւանք են տիտոր իրողութեան մը, ուր նիւթապաշտ նկատումներ կը վտարեն յաճախ մարդուն սրտէն Աստուծոյ մտածումը :

Այդ մեծ զօրութենէն դատարկուած հոգին կը նմանի նաւակին ուր չ'կայ ոչ մէկ բեռնաւորող ծանրութիւն, որ չունի ուղղիչ ոյժ, անդեկ՝ անառաջաստ, խաղալիկն է հովին ու ծովին քմահաճոյքներուն:

Դէպքերու յործանքը՝ կիրքերու մրրիկը մինչ կը տարուքերեն մեր էութիւնը, մենք կը խորհինք միայն անդունդներուն՝ որոնք մեր ներքեւ կը խորանան եւ ո'չ լնաւ երկինքին՝ որ մեր վերեւ կը հովանանայ :

Ու փոխանակ յոյսին, ահն ու սարսափը միայն կը լեցնեն մեր սիրտը :

Մեր ներքինը անդո՞նող այդ ամբոխումներուն մի-
ջոցին, սակայն, եթէ բարի նիզ մը պատռէ գէթ բոպէ
մը տարակոյսին ամպը, անոր ետին ցուցնելու համար
մեզի անքուն Բարութեան մը աչքը, գերազոյն խրա-
խոյսի ծայնը յանկարծ պիտի հնչէ մեր սրտին խորը,
մեր բազու կները նորէն պիտի երկարին այն ատեն
գէպի նա՝ զոր մերժած էինք, ու Աստուծոյ խոկումը,
աղքիւր խաղաղութեան, կորսուած յաջողութիւններու
համբան իսկոյն պիտի ցուցնէ մեզի :



ՀՈԳԻԻՆ ՍՆՈՒԻՆ ԴՐ

(Դ. Կիրակի զինի օննպեան)

(Յովհ. Զ. 22—37)

 բաշքը կրօնքին փաստը չէ բնաւ, այլ անոր
զարդը : Կրօնք մը որ օժտուած է ներոյժ
բարոյականով եւ սակայն աղքատ է հրաշալիքին գան-
ձերէն, ոյինչ կը կորսնցնէ իր հոգեկան հարստութե-
նէն : — Հրաշքներ, առ առաւելին, հաւատքին պատկե-
րազարդութիւնն են. ու իրենց ամբողջ արժէքը կը
կայանայ բարձրագոյն ճշմարտութիւնները շօշափելի
պարզութեան մը վերածելնուն մէջ :

Անոնք որ հրաշքին զգայական տպաւորութեա՞ն
միայն կ'ենթարկուին, առանց խորանալու անոր իմաս-
տին մէջ, կը կառչին պատկերին, մոռնալով խորհուրդը :


Այսպէս, հարցերու հրաշալի բազմացման պատ-
մութիւնը, որ զուգականն է անապատի երկնատեղաց
մանանայի մասին Հին Կոտակարանի մէջ աւանդուա-
ծին, հետու՝ զմեզ մոտավրաւելէ մարմինը միայն սը-
նուցանող կորստական հացին հարցովը, ընդհակա-
ռակն պէտք է մեր միտքը առաջնորդէ հայեցողու-

թեանը հոգին կերակրող յաւիտենական այն հացին,
որ հաւատքն իսկ է :

Հարկ է զիտնալ սակայն թէ, Քրիստոնէական ըմբռնումին մէջ, հաւատքը վարդապետութեան մը մասին կամ տեսական ճշմարտութեան մը հանդէպ զգացուած իմացական յարումի մը վիճակը չէ, այլ անձնաւորական միացումը կրօնքին առարկային, այսինքն Աստուծոյ հետ, այնպիսի կերպով մը, որ Աստուծոյ եւ մարդուն էութիւնները գոյացապէս միանան իրարու, եւ խառնուին իրարու հետ, ինչպէս փիզիքական կարգին մէջ կերակուրը եւ զայն ընդունող մարմինը իրացումի գործողութեամբ կը սուզուին իրարու մէջ:

Այդ իմաստով է որ Քրիստոս հացն է կեանքին, յաւիտենական սնունդը հոգիին. ու կ'ապրի նա որ կը հաւատայ, այսինքն կրնայ ճաշակել զնա, ապրելով անոր մէջ ու անոր կեանքովը :

Հաւատքի կեանքն է հոգիին սնունդը :



Ա Զ Ե Ռ Ի Ա Գ Ո Ց Ն Բ Ն Ա Զ Դ Բ

(Տեսանկույզառաջ)

(Դուկ. թ. 21—52)

Ծնչպէս ծաղիկը արեւին կը բանայ իր բաժակը, նոյնպէս մանկան հոգին իր առաջին թըսիքը կ'առնու Աստուծոյ զգացումովը, որ անոր ամնէն խոր եւ ընդակից բնազդն է:

Անոյշ խօսք մը, խորհրդաւոր պատկեր մը կամ արարողութեան մը սրտազրաւ ազդումը երբ օր մը անոր մէջ կ'արթնցնեն այդ բնազդը, անոր մէջ կը զոյաւորի զիտակցութեան պայծառ վիճակ մը, որ ճշգրիտ դատումի՛ համարձակ արտայայտութեան եւ անմեղ խմաստութեան մը շնորհը յանկարծ երեւան կը բերէ անոր մէջ:

Ծնողքն ու դաստիարակը պարտին ուշադիր հոգածութեամբ հետեւիլ մանուկին մէջ սկսած հոգեկան կեանքի այդ բողբոջումին, եւ հսկել որ ո'եւ է յոռի ազդեցութիւններ չխամրեցնեն զայն իր սկզբնաւորումին մէջ իսկ:

Իմացականութեան եւ բարոյական զգացողու-

թեան առաջին քթթումն է այն. ալէտք է ողջունել զայն լուրջ գորովանքով:

Պէտք չէ առարկայ ընել զայն զրօսական խնդամութեանց, այլ զանալ՝ անոր մէջ կարդալու օրհնուած ապազայի մը խորհրդաւոր ազդարարութիւնը, եւ յարգալից սիրով վերաբերուիլ իրեն :

Մարդուն կեանքին մէջ իրականացած բարոյական այսինքն ստոյգ մեծութիւնները անոնք են, որոնք, թէեւ խորհրդածուած աշխատութեան մը գործ, քնածին ընդունակութեանց կամ շնորհներուն վրայ կը կանգնին: Այդ շնորհներուն ամէնէն գողտրիկն ու սուրբը, հոգիին ազնուագոյն բնազդը, Աստուծոյ զգացումն է:

Անոր վրայ հաստատուած կեանքը լի է յարանուն իմաստութեան մը խորհուրդովը եւ բարելից ֆիզիքականի մը պարզեւներովը :

Աստուծոյ եւ մարդոց հաւասարապէս սիրելի անձին կեանքն է ան:



ԱՆՍՈՒՏ ՀԱԻՍՔԻ

(Եւ Կիր. զկնի օննդեան)

(Յովհ. Ե. 37—52)

Արացատրելի է տաժանքը, որմէ ինքզինքը
շրջապատուած կ'զգայ միշտ գաղափարա-
կան գործիչը : — Փոխանակ սիրոյ, իր վարձքն են միշտ՝
մէկ կողմէն կոյր ատելութեան ոգին, որ ամէն վայր-
կեան իր սպառնալիքին թունաւոր տէզը կ'ուղղէ անոր
սրտին, եւ միւս կողմէ գաղզ վերաբերմունքի եւ անա-
պահով յարումի մը զզացումը միայն, որ սակայն կար-
ծես սույպ աւելի համ կ'առնու նուրբ եւ դիւրաբեկ
հարցերէ:

Առ հասարակ, ստորին դասակարգերը, «խաժա-
մուժ ամբոխ»ն է որ կ'ենթարկուի անոր, առանց սա-
կայն կարենալ բարձրանալու իր համոզումներուն մա-
կարդակին. մինչդեռ բարձրագոյն դասակարգը, հազ-
ուադէպ բացառութիւններով, որոնց վրայ կարելի չէ
յոյս դնել, միշտ աւելի կը կարձրանայ իր չարամիտ
հակամարտութեան մէջ :

Իր ժամանակակիցներուն եւ մերձաւորներուն այս

Ժխտական կեցուածքը, անկարող՝ սակայն՝ վհատութեան ոգին ներարկելու իրեն, ընդհակառակը աւելի կը պայծառացնէ անոր մէջ սկզբունքի մարդուն հայցողութիւնը:

Իր ջահակրած գաղափարին ջերմ հաւատաւոր, ակնկառոյց՝ ապագային, ուր կ'զգայ թէ իր գործին հոգին աննահանջելի ծաւալումի մը բռնկումովը պիտի հրդեհէ սիրտերը, հո՞ն կը տեսնէ անիկա իր մոտափարին իրական փառաւորումը:

Ան կը տեսնէ նոյն ատեն թէ, ժամանակի հեռաւորութեան մէջ, իր եւ իր գործին հոգիէն սերած այդ սիրտերը կը լինին գետահոսող աղբիւրներ անսպառ ներշնչումներու, որոնք նոր կենսանիւթի մը կորովը կը տարածեն ամէնէն թմրած էութիւններուն մէջ:

Ու կենդանի հաւատքէ մը միայն ծնած այդ հեռապատկերը ինք կը նկատէ անսուտ հաւաստիք մը, որ իր համոզումներուն անմահութեան մտածումովը կը զօրացնէ զինքը :



ԸՆԵԼ ԵՒ ՈՉ ԹԷ ՑՈՒՑՆԵԼ.

(Բան Բարեկենդան)

(Մատթ. 2. 1—21)

¶ Թութեան որ եւ է արարք պէտք չէ նկատուի պատճառ. ինքնապարծութեան. զի գործը, պարտականութիւն մը ըլլալէ աւելի, պարտք մըն է յանախ, բառին նիւթական առումովը. որ առ նուազն, կը փոխարինէ գործուած անիրաւութիւններ. Ու երջանկութիւնը աւելի տուողի՞նն է քան ստացողինը. վասընզի բարերարը ի՞նքն է որ կը բարերարուի, երբ բարերարեալը կ'ընդունի երեն եղած բարերարութիւնը:

Զգայուն սիրտը պարտք հատուցած եւ պարտականութիւն կատարած ըլլալու գոհունակութենէն աւելի գերազանց վարձք մը չկրնար բաղձալ ուրեմն:

2. Հակիրճ, պարզ, խորիմաստ եւ սրտաբուխ.— ա՛յս պէտք է ըլլայ յատկանիշը մարդուն Աստուծոյ հետ ունեցած մտածական առնչութեան, որ աղօթքն է: Հարկ է որ ան ըլլայ ո՛չ թէ յայտարարութիւն մեր կարիքներուն, որոնց գիտակ կը ճանչնանք իր իմաս-

տութիւնը, այլ խոստովանութիւնը իր հայրութեան՝
որ կը խորհրդանշէ համամարդկային եղբայրութեան
գաղափարը, իր էութեան՝ որ սրբութիւնն է ինքնին,
իր թագաւորութեան, որ խաղաղութիւնն է, իր կամ-
քին՝ որ տիեզերքին օրէնքն է, իր օրինութեան՝ որ մո-
ռացումն է մարդկային թերութիւններուն, իր յափ-
տենական բարութեան՝ որուն մէջ կը ծրագրուի մեր
փրկութիւնը :

3. Ինչպէս բարեգործութիւնը, նոյնպէս բարեպաշ-
տութիւնը պէտք կատարուի անաղմուկ պարզութեան
մէջ, պուռու ծեւապաշտութիւնը հակառակ է ողա-
խոհութեան ոգիին, որո՞վ միշտ պարտի ներշնչուիլ հա-
ւատքի մարդը իր բոլոր գործառնութեանց մէջ :

4. Բոլոր նիւթական ինքերը կորստական են. մաս-
նաւոր պատճառներ կամ ժամանակը կը ջնջեն զա-
նոնք արագօրէն կամ յամրաբար. չ'արժեր մովզքաղ-
ուիլ անոնց հոգովը : Տեւական են մի միայն հոգեւոր
գանձերը, բարոյական առաւելութիւնները. այնքան
աւելի բարձր կ'ըլլայ կեանքի մը արժէքը, որքան ա-
ւելի անոնցմո՞վ հարուստ ըլլայ ան :

« Ըլլալ եւ ոչ թէ երեւիլ. ընել եւ ոչ թէ ցուցնել ». —
այս պէտք է ըլլայ սրտին կանոնը՝ մարդոց հանդէպ
գործի եւ Աստուծոյ հանդէպ սիրոյ մեր բարոյական
ու կրօնական պարտականութեանց կատարման միջո-
ցին մանաւանդ :



ԲԱՐՈՅԵԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

(Բ. Կիր. Մեծ Պահոց)

(Մատթ. Ե. 17 — 48)

 նզելու միտումը տհասութեան կամ անկանոնութեան գործ է. մանուկը, յիմարը եւ գիշեանը աւելի քանդելու հակումն ունին. այսպիսի տկարամութենէ մը կը բղխի նաեւ հնութեան հանդէպ յարգանքի պակասը :

Ամէն ինչ որ գոյութիւն ունի, իրաւունք ունի կեանքի. վասնզի նպատակի մը համար ստեղծուած է. պէտք է գտնել այդ նպատակը, եւ անո՞ր ուզզել զայն, եթէ շեղած է անկէց : Իրերու գոյութեան եւ էակներու կեանքին վերաբերմամբ յարգանքը մարդուն ամէնէն տարրական պարտականութիւններէն է :

Այդ յարգանքը այնքան աւելի մեծ պէտք է ըլլայ, որքան մեծ է իրին կամ էակին բարոյական նշանակութիւնը : Իրի մը կամ գործի մը իմաստը ըմբըռնելու համար պէտք է զայն վերածել իր բարոյական արժէքին : Հին կարգերու, հին բարքերու, օրէնքներու, աւանդութիւններու, կրօնքներու արժէքը այդ կերպով

միայն հնար է կշռել : « Նախապաշտում » ներու դէմ կուուելու անպայման ճիզը շատ անգամ ամէնէն անձկամիտ նախապաշտումին կը տանի մարդը :

Ճշմարիտ ողջմտութիւնը, արդարեւ, « Մի՛ սպանաներ »ին մէջ՝ միեւնոյն ատեն բարոյական ոճքագործութեան, « Մի՛ շնար » ին մէջ՝ սրտի անքարոյականութեան, « Մի՛ երդնուր » ին մէջ՝ ներքին կեղծիքին արգելքը կը տեսնէ . « ակն ընդ ական » ի պատուէրին մէջ՝ սիրոյ վրէժին գերազանցութիւնը, եւ « թշնամին ատել » ու հրամանին ի հեծուկս՝ զայն սիրով նուանելու սկզբունքին վեհութիւնը կը մատնանշէ : Ու ասիկա բարոյական ճարտարապետութիւնն է ինքնին :

Որքա՞ն պէտք ունինք այդ ոգիին, կարենալու համար ըմբռնել մեր կրօնական եւ եկեղեցական կեանքին ու կարգերուն ինչ ինչ կողմերը, կարենալու համար բարոյական իմաստներ գտնել նախածնողաց անկումի պատկերին կամ պահեցողութեան պատուէրին մէջ :

Ոչինչ ջնջելու եւ ամէն ինչ լրացնելու եւ կատարելագործելու, հնութեան կարգերուն եւ օրէնքներուն դէմ « մտքի նորոգութեամբ » նորոգուելու իղծն ու կամքը միայն կրնան տանիլ զմեզ չարը բարիով յաղթահարելու, ընկերը իբրեւ իր անձը սիրելու, օրինաց լրումը սիրոյ մէջ տեսնելու, այսինքն կեանքի սկզբունքը իր բուն էութեանը մէջ գործադրելու, կեանքը կատարելագործելու եւ կեանքով կատարելագործուելու վախճանին :



ԵՐԵՔ ՊԱՏԿԵՐ ՄԵԿ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԷջ

(Կիրակի Անառակին)

(Դուկ. Ժե. 1—32)

Անկած հրեշտակ մըն է մարդ, որ միշտ երկինքը կ'երազէ. անոր հոգին մէջ միշտ նշոյլներ կան, որոնք ցոլքեր են գերաշխարհիկ պայծ առութեանց. զգացումներ՝ որոնք անեղծանելի ժառանգութեան մը մնացորդներն են իր մէջ: Մին՝ այդ պայծառ զգացումներէն, որոնք մարդուն բարոյական մեծութիւնը կը կազմեն, փրկութեան իղձն է ինքնին:

Մարդս կ'ապրի իբրև մարդ, իբր պատկեր եւ նկարազիր Աստուծոյ էութեան, ա'յնքան ատեն միայն, ցորչափ կենդանի է իր մէջ այդ իղծը: Անոր ջնջումին պահը՝ պահն է մարդուս բարոյական մահուան. վասընզի աղբիւրն է ան յոյսին, որ նախներգանքն է հաւատքին: Եւ ո՛վ որ անկընդունակ է յոյսի, եւ անկարող՝ հաւատալու, մեռած է բարոյապէս:

Այդ իղծը, իր էութեանը մէջ, հետեւանքն է սակայն մարդուն իր անծին մասին տածած լուսաւոր զգացումի մը, այն գաղափարին՝ թէ ինքը կորսուելու

սահմանուած չէ քնաւ, թէ Աստուծոյ համար անգին
արժէք մըն է ինքը, հոգածութեան առարկայ՝ խան-
դաղատելի էակ մը, արժանի սիրոյ ամէնէն անայլայլ
գորովանքին, զոր մարդկային լեզուն հազիւ կրնայ ար-
տայայտել ծնողական սրտի պատկերովը :

Ո՞վ որ իր սրտին խորը գէթ անգամ մը ունեցած
է այս մտածումին քաղցրութիւնը, իր ամէնէն մեղա-
ւոր թարթափանքներուն մէջ ան պիտի զգայ օր մը
կարօտը մաքուր վայելքներուն — ինչպէս մոլորած ոչ-
խարը սրինգի անուշ ծայնին — եւ պիտի խորիի վերա-
դարձի կարելիութիւններուն վրայ. ինկած բարքի ա-
մէնէն մոլթ խաւարին մէջ ան անգամ մը անպատճառ
պիտի շողացնէ անկեղծ շնորհի մը փայլը — ինչպէս
աղքիւսներու մէջ կորսուած ոսկեղրամը՝ իր պատկե-
րին տիպը — ու պիտի խորիի իր ազնուական ծագու-
մին վրայ. իր կեանքի ամէնէն ցոփ ու շուայտ տա-
րութերումներուն միջոցին պիտի տիսնէ յանկարծ իր
խղճին խորը ծաթած լոյսի մը շողը — ինչպէս հօր մը
արցունքէն ծիածանուած արգահատանքի ժպիտը —
ու պիտի զգայ զղումին սրբութիւնը :

Ու այս ամէնը աւելի քան աւելի պիտի զօրացնեն
իր մէջ փրկութեան իղձը, ապահովելով զայն երջանիկ
այն վստահութեամբը թէ մոլութեանց բաւիղին մէջ
ինկած մարդն ալ, ոչ նուազ քան առաքինիները, կը
պատկանի Աստուծոյ, որ կ'ուրախանայ մոլորած հոգի-
ներուն դարձին վրայ, անհունապէս աւելի քան մարդիկ՝
իրենց կորսնցուցած սիրելի մէկ իրին վերագտումին
վրայ :



ՀԱՅԻՆ ՈՒ ՊԱՏԻՒԻՆ ԿՌԻՒՐԻ

(Կիբակի Տնտեսին)

(Դուկ. ՃԶ. 1—31)

Արմին եւ հոգի, շահ եւ բարոյական, դրամ
եւ նկարագիր :

Ո՞վ չէ ունեցած ասոնց ընդդիմամարտ պայքարին
զգացումը, ո՞վ կրնայ ցուցնել անոնց հաւասարակը-
ռութեան միջակէտը:

Ոչ միայն անհատները, այլ նաև համայնքները
ամենօրեայ զոհերն են այդ երկու իրարընդդէմ կիրքե-
րու բաղկանումնն : Բոլոր ընկերային շարժումներուն՝
բոլոր քաղաքական կոփւներուն խորը շահու եւ պա-
տի ի պատերազմին փոթորիկն է որ կը գոռայ . ու
դիւանագիտութիւնը ոչ այլ ինչ է ինքնին, եթէ ոչ այդ
երկու ահեղ զգացումները, շահու եւ պատի կիրքերը,
համաձայնեցնելու համար կրու ած ու տարուած աշ-
խատութեանց տաժանելի ճիզը :

Բայց, ինչպէս փոքրիկ բոյսին մէջ՝ աւելի քան
հոկայ ծառին մէջ՝ յստակ ամբողջականութեամբ կ'ե-
րեւի կենսական գործարանաւորութեան պատկերը,

նոյնպէս մարդ էակին մէջ, աւելի քան մարդկային ընկերութեան մէջ, ուշագրաւ մանրամասնութեամբ կը տեսնուին այդ կուիին պարագաները:

Տնտեսին առակը այսպիսի «պատկեր» մըն է, որուն մէջ կը տեսակրուին հացի ու պատիւի զգացումներուն կուիւն ու հաշտութիւնը միանգամայն:

Իմաստութիւնը, բարութիւնը եւ կամքը, իրարու հետ լծորդուած, պէտք է կազմեն անծին եւ այլոց փրկութիւնը: Տնտեսը իր խախտած ապագան կը շնէ ուրիշներուն ոչ թէ կործանումովը, այլ կանգնումովը: Հարստութիւնը անոր համար միջոց մըն է եւ ոչ թէ նպատակ:

Այս է արդարեւ աւետարանի տնտեսական բարոյականին ողին եւ ուղղութիւնը. դրամը միջոց եւ երբեք նպատակ. մարդը ծառայող մըն է լոկ, եւ քնաւ՝ տէր. կեանքն ու բոլոր երկրաւոր սուացութիւնները աստուածային սեփականութիւն են, ու մարդը պաշտօնեայ մըն է միայն անոնց վրայ:

Ի՞նչ պիտի լինէր կեանքը, եթէ դրա՛մն ըլլար անոր նպատակը, ի՞նչ է վիճակը այն կեանքերուն, որոնց մէջ այդ է իրաց բարոյական դրութիւնը:

Հարստութիւնը մեծ ոյժ մըն է, որ, ինչպէս ամէն ոյժ, եթէ սիրոյ իմաստութեամբ կազմաւորուի եւ բարի զօրութեան մը փոխարկուի, կրնայ ըլլալ աղքիւր միծագոյն հրաշքներու:



Ա Դ Յ Թ Ք

(Կիրակի Գառաւորին)

(Դուկ. ԺՇ. 1—14)

 զօթքը ինքնամփոփուած հոգիին սեւեռումն է դէպի ճշմարտութեան գաղափարականը. իսէալին խոկումն է ան, իր ինքնանանաչութեանը մէջ լուսաւորուած հոգիին խօսակցութիւնն է ան Գերագոյնին հետ:

Ազօթող հոգիին համար իտէալը գաղափար մը կամ տեսութիւն մը չէ, այլ անծնաւորութիւն մը, որուն հետ կարելի է խօսիլ, կեանք՝ զոր պէտք է ապրիլ:

Բառին ճշտագոյն առումովը, կ'աղօթէ նա որ կըրնայ խօսիլ իր կոչումին՝ իր ներշնչումներուն՝ իր յոյսին՝ իր հաւատքին՝ իր պարտականութիւններուն՝ իր խըդամուանքին եւ իր ձգտումներուն հետ, ու այդ ամէնքը խմբել իտէալ կամ Աստուած անունի մը ներքեւ, եւ ապրիլ զայն:

Ազօթքը խօսք մը չէ, այլ խօսակցութիւն մը. « ըսել եւ լսել ». ահա' անոր էութիւնը : Ըսել, այսինքն թոյլ տալ որ հոգին կարենայ արտայալտուիլ իր բոլոր անկեղծութեամբը . եւ լսել, այսինքն դնել հոգին այն-

պիսի վիճակի մը մէջ, ուր կարենայ ան ազդուիլ բարձրագոյն յայտնութիւններէ : Աղօթքը սրտին մէջ վառուած լոյս մըն է, կարդալու համար գերագոյն իմաստութեան օրէնքը, Աստուծոյ կամքը :

Սիրտը, որպէսզի կարենայ պարպուիլ, պէտք է գիտնայ բացուիլ .— ահա՝ աղօթքին դերը :

Այս ըմբռնումին վերածուած աղօրքը իեանին է ինքնին, նշմարիտ կեանքը, մարդկային տխեղծութիւններէն զտուած՝ մաքրուած՝ փառազարդուած, ասուածային՝ իսկական կեանքը . այն կեանքը, ուր չը կայ վիշտ, վասնզի մարդ իր հաւատքին արիութեամբը կը յաղթահարէ զայն . ուր չ'համարձակիր մտնել վհատութիւնը, յոյսին գեղեցկութենէն եւ մեծութենէն վերջունուած, ուր կամքը ամէն օր դիւցազնութիւն կը հրաշագործէ, սիրոյ անպատում վեհութենէն զօրացած :

Կեանքի փոխարկուած, կամ, ինչ որ նոյն է, կեանքին հետ նոյնացած աղօթքը այն յատակն է որուն վրայ կը կանգնին որտի եւ հոգիի մեծութիւնները . նշմարտապէս մեծ մարդերն անոնք են, որոնց համար աղօթքը ծանծրոյթի նիւթ մը չէ, որոնք չեն յոզնիր իտէալական հայեցողութենէն :

Մարդ կը ծնի իր աշխարհ մտած օրը, բայց նըշմարիտ մարդը կը ծնի այն օրը, ուր աղօթքին փափաքը կը խմորուի իր հոգւոյն խորը . ուր կրնայ, ինչպէս աշակերտները՝ Յիսուսի, ուղղուիլ նշմարտութեան անձնաւորեալ գաղափարին, եւ ըսել . «ուսո՛ մեզ կալ յաղօթս » :

Երջանի՛կ վայրկեան, փրկութեան առաջին երգն է այն, հոգիին խորէն եղանակուած :

Ի՞՞ն Զ Պ Ե Ս Ա Ռ Ա Զ Ն Ո Ր Դ Ե Լ

(Կիրակի Դալստեան)

(Մատթ. իմ. 34 — հդ. 39)

Ազգի մը ոյժին եւ բարձրութեան աստիճանա-
չափը պէտք է փնտռել անոր աւելի բարո-
յական քան քաղաքական կազմին մէջ : — Մեծ եւ հը-
զօր են այն ժողովուրդները , որոնց կեանքը իր ոգին
եւ ներշնչումները կ'ստանայ գաղափարական սկզբ-
րունքներէ :

Այն ժողովուրդներուն համար , որոնք վարժուած
են ըմբռնելու իմացական եւ կրօնական արժէքներու
գերազանցութիւնը , իրենց պատմութեան եւ կեանքին
մեծ ազայն դէմքերը ո'չ թէ իրենց ուազմիկներն են , այլ
խորհուողները եւ անոնք՝ որոնց սրտի եւ կամքի յատ-
կութիւնները իրերու եւ գաղափարներու բոլորովին
տարբեր կարգի մը կը պատկանին :

Համայնքի մը առաջնորդութեան պաշտօնը կը
պատկանի արդարեւ աւելի՝ անոր մտաւորական դա-
սուն . քայց այս վերջինը այդ գործը կրնայ արդիւնա-
ւորապէս կատարել ա'յնքան ատեն միայն ցորչափ

կրնայ իր ուսուցումները ներդաշնակել բարոյականի հիմնական ճշմարտութեան հետ, եւ, առանց տարուելու համբաւի հրապոյըներէ եւ տիտղոսի տենէրէ, անձնուիրութեան մէջ միայն փնտուել իր փառասիրութիւնը :

Մտաւորականութիւնը աղէտք եւ պատուհաս կը դառնայ իր ցեղին համար այն օրէն, երբ, կո՞յր իր դերին եւ կոչումին, կը մոլորեցնէ հանրային կարծիքը նուիրական եւ արդար սկզբունքներու հայեցողութենէն, անպէտ եւ ունայն ծեւերուն ուղղելու համար զայն. երբ, կազմակերպական կիրքերուն անձնատուր, կը մոռնայ թէ թիւը չէ որ կը շնէ ոյժը, ու իր կորովք կ'սպառէ մարդորսական հետապնդութեանց մէջ. երբ հասարակութեան ծոցին մէջ կը զօրացնէ աղանդամիտ եւ վիճասէր հետաքրքրութեան հոգին եւ խօսքի խուսափողական բանաձեւերու ընտելութիւնը, որուն հետեւանքը կ'ըլլայ փոխադարձ վատահութեան կորուստը. երբ օրէնքին մակերեսային յարգանքին եւ կեղծուած վայելչութեան երեւոյթներուն տակ կը ճգնի վարագութել կործանած բարոյականի մը գայթակղութիւնները :

Հարկ է որ ներսէն սկսի անումը. ինչպէս Փիղիքական կարգին՝ նոյնպէս բարոյականին համար անհըրաժեշտ է այս պայմանը : — Անհատներն ու ազգերը երբ իրենց ներքին կեանքին մէջ բարեկարգ եւ ուժեղ չեն, չեն կրնար օգտուիլ ընկերային եւ տիեզերական յառաջդիմութեան բարիքներէն :

Մտաւորական ղեկավարներուն գործը պէտք է ըլլայ նուիրուիլ ներքին բարզաւաճումի աշխատանքին :

Ապա թէ ոչ, ներքնապէս աւերուած՝ քարոյապէս այլասերուած ազգ մը ի զուր պիտի ոգեկոչէ իր անցեալին լաւագոյն յիշատակները. անոր պատմութիւնը, ա՛լ զերեզմանական քարացում, ոչինչ պիտի ըսէ իրեն, կամ, առ առաւելն, հին սխալներու՝ հին ոճիրներու առհաւական բնազդներ լոկ պիտի արթնցնէ իր սըրտին խորը, այսպէս, տխուր կերպով մը միայն միացնելով անոր անցեալը ներկային հետ . . .

Երանի՛ այն ժողովուրդին, որ, իր կեանքին ամէնին յուսահատական եւ ճգնաժամային մէկ թուականին, կրնայ ծնիկ մտքի ու սրտի ստոյգ արժանիքներով հզօր հոգիներու հոյլ մը, որ կարենայ ժողվել ցեղին ոյժին մասունքները, իսպառապուռ զնզումէ փրկելու համար ազգին ապագան :

Ի՞նչ օրմնութիւններու պատճառ պիտի ըլլար այսպիսի հրաշք մը :



ԲԱԽՏՈՒՅՆ ՎԱՅՐԻԿԵԱՆԸ

(Մաղկազարդ)

(Մասթ. Ի. 29 հԱ—17)

Սրտազրաւ է հոգեբանական վիճակը, զոր նոր գաղափարներու երկնած յեղաշրջութիւնը յառաջ կը բերէ ժողովուրդներու կեանքին մէջ:

Ամբոխը, նախ, խրտչումի վերաբերմունքն է որ ցոյց կուտայ ամէն քանի հանդէպ՝ որ նորութեան մը երեւոյթով կը ներկայանայ իրեն. ու աւանդութեանց եւ հին սովորոյթներու պատնէշին ետեւ ապաստանած, երկար ատեն կասկածամիտ զգացումներով կը նայի անոր, իբրեւ իր գոյութեան դէմ դարանակալող վտանգի մը:

Օր մը, ուշ կամ կանուխ, աւելի կամ նուազ լուրջ պատճառէ մը ազդուած, կը զգայ սակայն յանկարծ ներքին մղում մը՝ անոր մօտենալու, զայն տեսնելու եւ ընդունելու, ու նախապաշարումի կեղեւանքը, որ կուրցուցեր էր իր հոգիին տեսութիւնը, կը թափի անոր անդիմադրելի հմայքին առջեւ :

Նոր կեանքի ժամն է որ հնչեց ա՛լ. խանդավառու-

թիւնը, որ չ' ճանէնար տրամաբանութիւն, կըյաջորդէ իսկոյն շղթայազերծուած միրոյ զեղումին. ու նոր դրութիւնը արքայական փառքի հանդիսաւորութեամբ կը տիրակալէ սիրտերուն վրայ : — Երէկի հեռն ու մախանքը պաշտումի փոխարկուած են արդէն, մինչ հասարակաց զգացումը ցեղին ոգիին վկայութեանը կը դիմէ, ապացուցանելու համար թէ նոր գաղափարներու այս կարգը ո՛քան հարազատօրէն կը համապատասխանէ Յոյսին, որ դարերէ ի վեր կը նշուլէր ազգին մթագնած ճակատագրին վերեւ :

Պատկառանքը համագրաւած է նոգիները, ոչինչ կը թուի խորհիլ տալ կարծիքի երկուութեան մը վրայ. բայց երբ յեղաշրջութեան ալիքը կը հասնի արմատացած շահերու ամրոցին ոտքը, յանկարծ կը պայթի տարակարծութեան ռումբը . ու սարսած՝ դղրդած հին դրութեան յետին պահնորդները իրենց գոյութեան ահազանգը կը լսեցնեն երիտասարդութեան ցնծածայնութեանց ետեւէն :

Ի՞նչ փոյթ սակայն. ա՛յդ իսկ ապացոյց մըն է արդէն թէ գաղափարը վերածուած է գործի, գրաւելով դիմադրութեան վերջին գիծն ալ :

Ու, այն ատեն, գործիչին դէմքը կը ստուերածուի իր գործին յաջողութեան փառքին մէջ :



ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԻՂՋԸ

(Մտածումներ՝ Դռնբացէքի
պատկերին առջեւ)

(Մատթ. Ե. 6)

Արդարութիւնը գործադրուած ճշմարտութիւնն է. ինչ որ է վերջինը՝ մոքին համար, նոյնն է առաջինը խղճմտանքին համար։ Հանապազորդ սընունդն է ան, որուն մշտնջենական քաղցն ունին ոչ միայն անհատները, այլ եւ համայնքները, իրենց անձնական եւ հասարակական կեանքին մէջ։

2. Սուրը կրնայ յաղթութիւններ տանիլ. միտքը կրնայ գերակշռութիւններ շահիլ, բայց արդարութիւնն է որ կ'ընէ բարոյական նուաճումները։ Ո՛ւր որ ան կը խօսի, հոն կը լուեն թնդանօթները. ո՛ւր որ ան կը շնչէ, հոն առաքինութիւնները կը ծաղկին։

3. Արդարութիւնը, գործ մը, կամ գործունէութիւն մը ըլլալէ աւելի, հոգեկան վիճակ մը՝ կամքի գործողութիւն մըն է նախ։ Համոզում եւ կամք. ասոնք են որ արդարութեան կուտան իր արժէքը։ Սովորութեամբ՝ ունակութեամբ կամ պատահաբար գործուա-

ծը չէ Աւետարանին ակնարկած արդարութիւնը, այլ
այն՝ որուն ըմբռնումն ու որոշումը, փափաքն ու կամ-
քը, իր բառերով «քաղցն ու ծարաւը» ունին մարդիկ:

4. Արդարութիւնը, առանց ոյժի, անկարողութիւնն
է. եւ ոյժը, առանց արդարութեան, բռնութիւնն է.
անհրաժեշտ է երկուքին լծակցութիւնը: — Հին քաղա-
քակրթութիւնը, Հռովմէական օրէնքին մէջ արտա-
յայտուած, ընկերութեան եւ պետութեանց հիմը կը
դաւանէր լոկ արդարութիւնը, նոր քաղաքակրթու-
թիւնը, քրիստոնէական կեանքով ոգեւորուած, ցոյց
տուաւ այդ սկզբունքին թերի կողմը: Աւետարանին
փառքը եղաւ հաստատել թէ կայ զերազօր զգացում
մը, զգացումներուն ազնուագոյնը, սկրը, որ կը կա-
տարելագործէ՝ կ'իրագործէ եւ կեանքի պահանջներուն
համապատշաճ կ'ընէ արդարութիւնը:

Ահա դժբախտ էակ մը, որ ինքն է իսկ պատճառն
իր թշուառութեան: Կրնա՞նք սակայն անցնիլ իր մօ-
տէն, ըսելով միայն. «Արդարութիւնը կատարեր է իր
գործը». ո՞հ, ո՞չ, սէրը չ'ներեր այդ անոպայ անտար-
բերութիւնը. անոր կը կարկառէ ան իր ծեռքը, եւ
մեր գութին ու խնամքին առարկայ կ'ընէ զայն: Ի՞նչ
աւելի զերազանց մեծարանք արդարութեան զգացու-
մին՝ քան սիրոյ այդ արարքը: Պարագաներ կան ար-
դարեւ, յորս արդարութիւնը, առանց սիրոյ, անիրա-
ւութեան հոմանիշ է:

5. «Արդարութիւնը մարդկութեան սանձն է, կ'ը-
սէր Ոսկեբերան. սէրը՝ անոր մտրակը». վերցուցէք
մին կամ միւսը, ու մարդը կամ կանգ կ'առնու, կամ
կը զահավիժի: Սիրոը, միայն արդարութեան խոկու-

մովս առլցուն, ողորկուած քար մըն է, ապառաժի
կարծրութեամբ . սիրով ճմլուած՝ մշտահոս աղքիւր
մըն է խաղաղութեան եւ երջանկութեան : Սիրով ցան-
կացուած՝ սիրով գործադրուած՝ սիրով արդիւնաւոր-
ուած արդարութիւնն է որ կը պարզեւէ հոգիի երա-
նութիւնը :

6. Այդ օրինակ արդարութեան մը իղձն է, որուն
ամէնքս ունինք «քաղցն ու ծարաւ»ը, զոր սակայն չեն
կրնար տալ մեզի աշխարհն ու ու կեանքը . — ու մեր
միտքն իրաւամբ կ'ուղղուի գերաշխարհիկ այլուրի մը
խորհուրդին :



ԱՊԱՑՈՒՑՈՒԱԾ ՀԱԻԱՏՔԸ

(ԶԱՏԻԿ)

« Եաես եւ հաւատաց » (Յովհ. ի. 9)

Աանխակալ նկատումներէ զերծ միտքը քրիստոնէական բարոյականին մէջ պիտի գտնէ կեանքի մէջ փորձարկուած եւ կեանքին բուն իմաստը կրագործելու ծառայող մեծ սկզբունքներուն ստուգութիւնը միայն :

2. Իր ժամանակակիցներէն անոնք միայն կրցին հաւատալ Քրիստոսի, որոնք կարողացան անոր Անծին մէջ տեսնել եւ շօշափել աստուածային յայտնութեան ա'յնպիսի մարմնացում մը, որ համոզուած էին թէ զերիսլեր պիտի մնար մահէն :

Անոնց այս համոզումը հիմը եղաւ Քրիստոսի յարութեան մասին իրենց հաւատքին : Պատճառէն արդիւնք մակաբերումի գործ մըն էր իրենց հաւատքը . տեսա'ծ էին պատճառը, հաւատացին արդիւնքին :

3. Քրիստոնէութեան յաջորդ սերունդները հաւատացին, աւելի յստակ պիտի ըլլար ըսել՝ մենք կը հա-

ւատանք Քրիստոսի Յարութեան, արդիւնքն պատճառ վերացումի եզրակացութեամբ։ Կը հաւատանք թէ Քրիստոս կ'ապրի, վասն զի, տեսնելով ամէն օր արդիւնքը հսկայական յեղաշրջութեան, որ Աւետարանի գործն եղաւ երկրի վրայ, կը խորհինք թէ անմահ սրտի մը սիրոյն պտուղը միայն կրնայ ըլլալ մշտաշարժ եւ մշտանորոգ կեանքի այդ հրաշալի վիճակը։

4. Կը հաւատանք թէ Քրիստոս կ'ապրի, ոչ միայն վասնզի գիտենք թէ գաղափարը չ'մեռնիր, այլ որովհետեւ կը տեսնենք թէ Քրիստոսի ճշմարիտ յարութիւնն է իր Եկեղեցին, անոր կազմակերպած քրիստոնէական կեանքը եւ անկէ ծնած տիեզերական քաղաքակրթութիւնը։

5. Ինչ որ Քրիստոս, իր ժամանակին, կ'ընէր անծուկ զրանակի մը մէջ, Քրիստոնէութիւնը կը կատարէ ընդարձակագոյն դաշտի մը վրայ։

Ինքն «առակօք» կը խօսէր։ Քրիստոնէութիւնը «յայտնապէս» կը քարոզէ։

Ինք գգուեց եւ օրինեց մանուկները։ Քրիստոնէութիւնը իր անսահման խանդաղատանքին առարկան կ'ընէ մանկութեան ֆիզիգական եւ բարոյական խնամքին գործը։

Ինք բժշկեց հիւանդները։ Քրիստոնէութիւնը հիւանդութեան բուժումին եւ ախտերու ջնջումին կը նուիրէ մարդկային տաղանդին ամբողջ ճիզը եւ գիտական ջանադրութեանց բոլոր միջոցները։


Ինք գթաց բախտէն հարուածուած դժբախտին եւ մեղքէն կործանած անկեալին վրայ։ Քրիստոնէու-

թիւնը մարդոց մարմնական եւ հոգեկան թշուառութեանց սփոփանքին համար կը լարէ իր ամբողջ կորովը, կազմակերպուած դրութիւններու եւ հաստատութեանց անվերջ շարքի մը վրայ:

6. Քրիստոսի գործին մշակումն է քրիստոնէական միտքին գործունէութիւնը. ինչպէս ցորենահասկը՝ ցորենահատին, նոյնպէս Քրիստոնէութիւնը Քրիստոսի յարութիւնն է:

Մենք կը հաւատանք ասոր, վասնզի զայդ կը տեսնենք ամէն վայրկեան :

Ենթադրութիւններու վրայ դրուած չէ մեր հաւատքին հիմը:



ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՍՏՈՒԾՈՎ,

(Նոր Կիրակի)

(Յովհ. Ա. 1—17)

Անկարելի պիտի ըլլար բացատրել աշխարհն
ու կեանքը առանց Աստուծոյ գաղափա-
րին : — Տիեզերական խորհուրդը լուսաւորող սկիզբն
է ան :

Նոյնքան անկարելի պիտի ըլլար սակայն ըմբռնել
եւ բացատրել նաեւ զԱստուած, առանց մարդեղու-
թեան գաղափարին, առանց Յիսուսի գոյութեան պատ-
մական փաստին :

Բոլոր ապացոյցները զորս աստուածաբանութիւնն
ու փիլիսոփայութիւնը կը դասաւորեն՝ հաստատելու
համար Աստուծոյ գոյութիւնը, հաւասարապէս կը ծա-
ռայեն հաստատելու նաեւ աստուածիսական միւս
դրութիւնները :

Գերազանց ապացոյցը՝ որ կրնայ համոզել թէ գոյ
Աստուած, Յիսուսի անձն է միայն :

Մարդկային միտքը, ինքնին միայնակ անրաւա-
կան՝ Աստուծոյ ծանօթութեան վերանալու, պիտի

Հկրնար ճանշնալ զԱստուած, եթէ Աստուած ինքն իսկ
չժանուցանէր զինքը մարդուն, մարմնացեալ յայտնու-
թեամբ զոյաւորուելով երկրի վրայ:

Եկաւ Ան, եւ բնակեցաւ մարդկութեան մէջ, ինչ-
պէս լոյսը խաւարին մէջ: — Անոնք, որոնց հոգեւոր
զգացողութիւնը չէր բթացած մարմնոյ եւ արեան նա-
խագրաւումներով, այսինքն անոնք որոնց եւ Աստու-
ծոյ միջեւ եղած կենդանի հաղորդակցութեան թելը
չէր խզուած տակաւին, ճանչցան զայն:

Ու Յիսուսի կեանքը երկրի վրայ՝ եղաւ Աստուծոյ
ներկայութիւնը մարդոց մէջ:

Աստուծոյ այդ կենակցութիւնը մարդոց հետ՝ մար-
դոց մէջ, եղաւ երջանիկ պատեհութիւն մը՝ զԱստ-
ուած ճանշնալու սրտագին սիրոյ համոզմամբ, եւ ոչ
թէ ահազդեցիկ հրամանի մը ստիպումովը, ինչ որ էր
Հին Ռւխտին մէջ:

Ինչ որ մահկանացու մարգարէն չէր կրցած տալ
օրէնքին խստութեամբը, Աստուծոյ մարդացեալ էու-
թիւնը բովանդակապէս տուաւ զայն՝ Շնորհաց քաղց-
րութեամբ:

Ու մարդկային սիրտը եղաւ ընդունարան աստ-
ուածային սիրոյ եւ ճշմարտութեան:



ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՇՆՈՒԹԻՒՆ

(Աշխարհամատրան Կիրակի)

(Յովհ. Բ. 23 — Դ. 12)

Պարմանքը կամ հետաքրքրութիւնը չէ որ մըտ-
քին մէջ պիտի արթնցնեն հոգեւոր ճշմար-
տութեանց տենչը : — Ռամիկ դիւրահաւանութիւնը եւ
զիտական հետազօտութիւնը հաւասարապէս անկարող
են մարդուն տալու՝ ինչ որ արմատական կերպարա-
նափոխութեան մը բարոյական հարկը կը պահանջէ :

Ասոր համար անհրաժեշտ բանն է վերածնունդը,
այսինքն այնպիսի ծնունդ մը, որուն պատճառը կամ
ծնուցիչ զօրութիւնը մարդկային եւ երկրաւոր շրջա-
նակէն արտաքոյ եւ զերիվերոյ կարգի մը՝ Աստուծոյ
կամքին մէջ ըլլայ նոյն իսկ :

Վերածնունդը ոչ թէ վերստին կամ կրկին ծնիլն
է, ինչպէս ծիծաղելի թանձրամտութեամբ կը հասկը-
նար Յիսուսի ժամանակակից ռաբբիական զիտութիւ-
նը, այլ վերէն կամ վերուս ծնունդը, որ մարդուն հո-
գին Աստուծոյ հետ յարաբերութեան մէջ դնող ներ-
գործութեամբ կը կատարուի, մեղքէ սրբացումով

(= ջուրով) եւ անեղծական կեանքի նոր սկզբունքի մը
տոգորումով (= հուրով):

Որպէսզի հոգեւոր կեանքը կարելի ըլլայ իրակա-
նացնել մարդուն մէջ, անհրաժեշտ է նախ այնպիսի
վերածնութիւն մը. — ուրիշ ոչ մէկ առաւելութիւն
չ'կրնար փոխարինել զայն. ոչ տոհմիկ ծնունդի մը ազ-
նուական պերճանքը, ոչ ընկերային դիրքի փայլը, ոչ
մտաւորական բարձր առաւելութիւններ եւ ոչ իսկ
աստուածաբանական ներկուու հմտութիւն:

Ա. յնպիսի իրողութիւն մըն է ան, որ անհասանելի
կը մնայ միտքին. բանականութիւնը չ'կրնար ըմբռնել,
տրամասացութիւնը չ'կրնար բացատրել զայն. մարդս,
անկարող՝ յառաջ բերելու կամ վարելու զայն, կ'զգայ
եւ կը կրէ միայն զայն :

Ընտրեալ հոգիներու մենաշնորհեալ վիճակ, աղ-
քիւր սուրբ ներշնչութեանց :

Կարենալու համար ապրիլ հոգիի այդ վերին կեան-
քը, պէտք է ծնիլ ի վերուս :



ԲԱՐՈՑԱԿԱՆ ՀՐԱՇՔՆԵՐ

(Կարմիր Կիբակի)

(Յովհ. Ե. 19 — 20)

Ինչ որ Աստուծոյ մէջ բարութիւն է ըստ ինք-
եան՝ իրեն բնազանցական սկիզբ, սկը է՝
Աստուծոյ առ մարդն յարաքերութեան մէջ։ Ուրիշ
բացատրութեամբ, սէրը, իրեն աստուածային առա-
րինութիւն, Աստուծոյ բարութեան առաքելութիւնն
(mission) է երկրի վրայ։

Բարութիւնը կենագործեց, բնական ոլորտին մէջ,
անշունչ նիւթը, աշխա'րհը ստեղծագործելով։ Սէրը
աւելին կ'ընէ հոգեկան ոլորտին մէջ, բարոյական կեան-
քը հրաշագործելով։ զի նիւթական հրաշքներէն աւելի
սքանչելի են բարոյականները։

Ասոնցմէ մին է, զոր օրինակ, բարոյական վեր-
կենցաղումի այն իրողութիւնը, զոր վրկութեան տեն-
չով ըղձակիզուած անհատը կը հաստատէ իր էութեան
խորը, երբ հաւատքի լոյսին մէջ յանկարծ կը տեսնէ
վերականգնումը մեղքէն քանդուած իր գիտակցու-

թեան: — Ուրիշ մըն է դատումի, աւելի ճիշդ՝ զատումի այն գործողութիւնը, որուն ինքզինքը կ'ենթարկէ հաւատքի մարդը, Աւետարանով յայտնուած ճըշմարտութեան առջեւ ճշդելով իր դիրքը, յաւիտենական փրկութեան կամ կորուստի երկընտրանքին մէջ:

Զատումի (triage) կամ դատաստանի այդ գործը ստուգիւ արդիւնքն է Աստուծոյ սիրոյն մարմնացեալ յայտնութեանը, որ կատարուեցաւ երկրի վրայ՝ Աւետարանին քարոզութեամբը. վասնզի անոր շնորհիւ է որ աշխարհ ճանցաւ զևսուած, եւ ի վիճակի եղաւ իր վերաբերմունքը որոշելու անոր հանդէպ, եւ այսպէս, կերպով մը, իր ընտրութեամբը տնօրինելու իր յաւիտենական ճակատագիրը:

Անոնք որ կրնան ըմբռնել ներկայ կեանիքին մէջ տեղի ունեցած հոգեւոր վերկենցաղումի այս սկզբունքը, բնաւ զարմանալի պիտի չ'զտնեն վերջին եւ համայնական յարութեան այն իրողութիւնը, որուն մէջ, իրեւ առաջինով հաստատուած իրաց կարգի վերջնական հետեւանքի մը մէջ, Աւետարանը՝ կը ցուցնէ՝ աստուածային յաւիտենական արդարութեան մը՝ ամբողջական արդիւնքը:



ԱՇ ԹԵԼ ԽՈՍՈՂԸ ԱՅԼ ԽՈՄՔԸ

(Երեւման Խաչ)

(Ցովհ. Լ. 14—23)

Ամիկ մտքի գործ է՝ անտեսել խօսու ած նիւ-
թը եւ հետաքրքրուիլ խօսողին անծով կամ
տիտղոսներով. էականը աւելի ուսուցումին արժէքն է
քան ուսուցանողին հանգամանքը, այսինքն անոր գի-
տուն կամ զրագէտ ըլլալը :

Իսկ ուսուցումի մը արժէքը ճշդելու համար ան-
հրաժեշտ է երկու ստուգանիշ. նախ անոր յառաջ բե-
րած ներշնչումին աստիճանն ու կերպը. յետոյ նպա-
տակը՝ որուն կը ծգտի ան :

Ներշնչող է, այսինքն ճշմարտութեան ոյժն ունի
այն խօսքը, որ ունկնդիրին սիրտին մէջ իսկոյն կը
ծնի գործադրումի իղձը. հազիւ լսած՝ կ'ուզես ապրիլ
անով արտայայտուած սկզբունքը: Վարդապետութեան
մը ապացոյցը զայն բանաձեւող բառերուն շնորհին մէջ
չէ, այլ անոր կենասունակութեան մէջ: Վասնզի կենդա-
նի մտածումը չկրնար մնալ խօսք, այլ անմիջապէս կը
վերածուի գործի:

Դարձեալ, խօսքին կամ անոր ներկայացուցած գաղափարին նպատակը կամ շարժառիթն է որ կը բարձրացնէ անոր իմաստը : — Ո՞վ որ կը խօսի երեւելու կամ գնահատուելու համար, անծնական օգուտ կը հետապնդէ, ինքզինքը ցուցադրելով. իսկ նա որ սկզբունք մը կը պանծացնէ գաղափարի մը դատը պաշտպանելով, կը մոռնայ իր անծը, եւ, մտատիպարի մը առաքեալ, ինքզինքը կը ստորադասէ իր պարտականութեան ըմբռնումին :

Առաջինը մարդկային զգացումի մը կը ծառայէ . երկրորդը՝ աստուածային նպատակի մը :

Այս վերջինը, իր համոզումին անկեղծութեամբը ոգեւորուած, երբեմն այնպիսի հզօր շեշտ մը կը դնէ իր արտայայտութեան մէջ որ, երբ մանաւանդ հասարակաց կարծիքին մէջ արմատացած սխալներն են որ կը խարանուին, ամբոխը կ'ըմբռստանայ անոր դէմ, ու, մինչեւ որ հնար կ'ըլլայ հասկցնել թէ բարեգործական արարք մը շատ աւելի կ'արժէ քան ծիսական գործ մը, ամէնէն վայրագ բնազդները կը փոթորկին անոր մէջ :

Եւ սակայն ուշ կամ կանուխ, կը խաղաղի ամէն ինչ . զի մի՛շտ ճշմարտութեանն է վերջին խօսքը . ու այդ խօսքը ա՛յնքան աւելի հզօր է եւ ազդու, որքան աւելի անանձնական սկզբունքներու պատգամը կը հնչէ իր մէջ :



ՀՅԱՐԻՑ ՅԵՂԱՇԲԶՈՒԹԻՒՆԸ

(Զ. Կիրակի Յինանց)

(Յովհ. Թ. 39 — Ժ. 10)

Սոր զաղափարներու ծնած յեղաշրջութիւնը
յաճախ այնպէս կը ցնցէ ընկերային կեան-
քը, որ ճակատազրօրէն փոփոխութիւն մը երեւան կու
գայ մարդոց ըմբռնումներուն եւ տեսակէտներուն մէջ.
երէկի միամտութիւններուն կը յաջորդեն ամուր հա-
մոզումներ ու հին կարծիքները նախապաշարում կը
դառնան նորութեան լոյսին առջեւ : Անոնք որ կառ-
չած կը մնան իրենց ընտելացած սկզբունքներուն, չեն
կրնար — վասնզի չեն ուզեր — տեսնել ճշմարտութիւնը,
ու այսպէս կ'ենթարկուին կուրութեան մը, որ, կա-
մաւոր ըլլալուն պատճառաւ, կը կորսնցնէ չքմեղանքի
ամէն իրաւունք :

Մեծազոյն յեղաշրջութիւնը, որ երբեք տեղի ու-
նեցած ըլլայ մարդկային ընկերութեան ծոցին մէջ, է
այն՝ զոր ծնած է քրիստոնէական զաղափարը : Մտա-
ծումի եւ կեանքի ամէնէն լուրջ եւ փրկարար փոփո-
խութիւնները անո՞ր արդիւնքն են : Բարոյականի եւ

գիտութեան, խորհուրդի եւ մտածումի մարզերուն վրայ կատարուած բոլոր ազնիւ եւ մարդկօգուտ յառաջդիմութիւնները ամէնքն ալ ներշնչուած են Աւետարանի ոգիէն :

Ան՝ այդ ոգին է ուղղիչ լարը այն բոլոր շարժումներուն, որոնք մարդկային զարգացումին՝ մարդուն ֆիզիքական եւ հոգեկան կատարելագործութեան տիեզերական աշխատանքը կ'ոգեւորեն, հետզհետէ աւելի պայծառ եւ աւելի հզօր հետեւանքներու յանգող քաղաքակրթութեան մը շունչին տակ :

Ամէն զանիք եւ առաջադրութիւն, որ չէ ներշընչուած այդ ոգիէն, դատապարտուած է կարճատեւ ու խարուսիկ յաջողութեա՞ն մը միայն :

Ու բոլոր անոնք որ այդ ուղղութենէն տարբեր եւ խոտոր ընթացք մը կուտան իրենց գործունէութեան, գիտակցաքար կամ ոչ, բարձ գիտումներու չէ որ անձնատուր կ'ըլլան :

Աւետարանն է որ մարդուն առջեւ կը բանայ կեանքի ամենօրեայ պատրանքներուն մէջէն մեր սէրը դէպի լոյսի եւ խաղաղութեան ճշմարիտ իրականութիւնը, այսինքն Աստուծոյ թագաւորութեան գաղափարին կալուածը տանող ճամբան :



ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ

(ՀԱՄԲԱՐՁՈՒՄ)

(Մասթ. Խմ. 16—20)

 Երջին խօսքերը յաճախ ամէնէն հզօր մտած ծումները, եւ նոյն ատեն ամէնէն գողտրիկ զգացումները կ'արտայայտեն, երբ զաղափարի գործի մըն է որ կ'ուղղէ զանոնք բարոյական ուշտով իրեն հետ կապուած հոգիներուն, անոնցմէ բաժանումի ճակատագրական վայրկեանին :

Կեցած՝ հանգրուանի մը առջեւ, ուր մարդկային ըմբռնումներ վաստակալից ասպարէզի մը փակումը միայն պիտի կրնային նշմարել թերեւս, խորհուրդի մարդը կը նայի աւելի հեռուն. ու տածուած յոյսերու՝ ապրուած սկզբունքներու եւ կրուած տաժանքներու յիշատակներովը առցուած իր հոգին, խոստմալից ապագայի մը մտապատկերին ակնկառոյց, անգամ մըն ալ կը լուսաւորուի իր կոչումին եւ պաշտօնին ասուածային գիտակցութեամբը :

Ներքին պայծառութեան այդ վճիտ աղբիւրէն այն

ատեն կ'իջնէ ոգեւորութիւնը կենդանի խօսքերուն, որոնք սկսուած եւ շարունակուելու միայն սահմանուած գործին ուսուցումը, այսինքն ծրագիրն ու կանոնները կ'աւանդեն անոր կանչուած մշակներուն :

Ի՞նչ է նպատակը, որուն պէտք է ծզտի գործն ինքնին. ո՞րն է ձամբան՝ ուսկից հարկ է որ անցնին անոր նութերուած սիրտերը. որպիսի՞ է Զօրութիւնը որ պիտի արիացնէ ամէնքը : Անգամ մըն ալ, վերջին անգամ, այո՛, բայց ընդ միշտ եւ պատզամի մը վճռականութեամբ, կը պարզուին ու կը ճշգրտուին այս երեք սկզբունքները, երբեակ հիմնաքարերը Հաւատքի, Յոյսի եւ Ոիրոյ երրորդութեան վրայ բարձրացող այն կեանքին, ուր, դարուց ի դարս, Աստուծոյ թագաւորութեան մտածումը պիտի աւետարանուի տառապող մարդկութեան :

Ու մինչ գործիչը մարմնով կը հեռանայ առ յաւէտ, անոր հոգւոյն պատկերը կը մնայ իրեններուն սրտին խորը, իբրեւ ներշնչումի՛ յոյսի եւ խրախոյսի տեւական զօրութիւն մը :

Ու սերունդներու մտքին եւ դարերու գիտակցութեան մէջ հետզհետէ աւելի կը լուսաւորուի այն գաղափարը, թէ աշխարհ ու մարդիկ կ'անցնին կ'անհետանան իրենց գործերուն եւ կերպերուն հետ, եւ կը մնան ա՛յն դրութիւնները՝ կեանքի այն ծեւերը միայն, զորս հոգեւոր տիրակալութեան մը օրէնքը կը վարէ :



ՆԵՐՔԻՆ ԽՐԱԽՈՑՈՒ

(Բ. ԽԱՂԻԱԶԱՐԴ)

(Յովհ. ԺՅ. 20—23)

Երբ բարոյական համոզումի վրայ է հարցը,
թիւը անօգուտ պերճանք մըն է յաճախ.
այսինքն մեծամասնութեան կամ փոքրամասնութեան
տարողութենէն չէ որ կախուած է գաղափարի մը
բախտը :

Այսու հանդերձ, հանրային գործիչն պարտակա-
նութիւնն է ուշադիր ըլլալ հասարակաց կարծիքին,
որ եթէ միշտ ատուգանիշը չէ ճշմարտութեան, բայց
չափանիջն է հաւաքական բարոյականութեան : Քննա-
դատութիւններէ օգտուիլ եւ նախատինքներու ներել
գիտցո՞ղը միայն կրնայ գտնել մաքուր փառքին ճամ-
քան :

Այնպիսին, իրապէս գաղափարական մարդ, ո՛չ
տարփանքներէ կը շլանայ եւ ոչ յարծակումներէ կը
վհատի : Իր ասպարէզին ամենադժուարին վայրկեա-
նին, մինչ իր ամէնէն մտերիմները, շուարումի մատ-

նուած, իրարու կը վազեն, եւ յետոյ, երկչոտ ու շփոթած, իրեն կը դիմեն՝ հարցնելու համար թէ ի՞նչ պէտք է ընեն, ինքը, իբրեւ նոր հորիզոնի մը առջեւ կանգնած, կը դիտէ ապագայով լեցուն հեռապատկերը: Իրեն ուղղուած գուենիկ դիմադրութիւններէն անդին, լուռ հրճուանքով կը տեսնէ անիկա ալիքը աննենգ եւ աննկատ համակրութիւններուն՝ որոնք հեռուներէն դէպի ինքը կը շարժին. ու իր շուրջը աղմկող ժխորին մէջէն սիրալիր ծայնի շշունջներ կը հասնին իրեն, ինչպէս խռապունուագի մը խորքէն մերթ ընդ մերթ լըսուած ծիծղուն եւ զինջ հնչիւնը արծաթ ծայներուն, որոնք կը լայնցնեն իր սիրտը, իր գաղափարին ու գործին աներկեւան յաղթանակը եւ անկէ ծնած մաքուր եւ հշմարիտ փառքին խաղաղութիւնը տալով իր հոգւոյն:

Ի՞նչ երջանկութիւն է մարդուն համար, իր մէջն իսկ գտնել, իր սիրտէն ու խիղճէն ընդունիլ խրախոյսի եւ սփոփանքի ամէնէն բարձր ու բարի ազդումները:



ՀԵՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՀՈԳԻՆ

(ՀՐԱՄԱՆԱԼՈՒՏ)

(Ցովհ. ԺԴ. 26—31

Աստուծոյ խօսքին յատկանիջն է գիտական անսահման յառաջդիմութեան մը ընդունակութիւնը :

Որբան աւելի յառաջանայ ժամանակը, ո՛րքան աւելի յառաջդիմնն բարոյական զիտութիւնները, ա՛յնքան աւելի պիտի տարածուի եւ սիրելի դառնայ Աւետարանին ուսուցումը : Անհասկնալի մնացած հարցեր եւ իմաստներ հետզինետէ պիտի պարզուին եւ բացատըրուին ապրուած դարաւոր փորձառութիւններուն լոյսովը, եւ շնորհիւ բարձրագոյն կարգի մը վերաբերող իրականութեանց հանդէպ մարդուն սրտին մէջ միշտ աւելի խորունկցող այն իղձին՝ որ աստուածային գիտութեանց ճաշակը կամ « ծշմարտութեան Հոգին » է ինքնին :

Այդ հոգին, Աստուծոյ իմաստութեան եւ զօրութեան կենդանի ներգործութիւնը մարդուն մէջ, ա՛յնպիսի վիճակ մը յառաջ կը բերէ, որ ինքնաբերաբար

կը բացուին, կը մաքրուին մեր էութիւնը Կատարեալին հետ յարաբերութեան մէջ դնող ծանօթութեանց ճամբաները, ու մարդկային տկար միտքը, մոռացումի մէգէն սրբուած եւ գերազոյն ճշմարտութեանց ըմբռնումին ընդունակ գործուած, պայծառ իմացականութեան մը շնորհներով կը զարդարուի:

Անո՞նց մէջ, ուր այդ Հոգին իր ներկայութիւնը զգալի կ'ընէ, անո՞նց մէջ է որ կը բազմի խաղաղութիւնը, ճշմարիտ խաղաղութիւնը, այսինքն ո՛չ թէ այն՝ զոր ունենալու պատրանքը կուտան երբեմն մեզի՝ կեանքի մարդկօրէն զգացուած խարուսիկ պայմաններ, այլ այն՝ որ Աստուծոյ խորհուրդին հայեցողութենէն կը ծնի, եւ ներքին՝ անայլայլ՝ աշխարհի մրգուզ հոգերէն եւ փոքրովիք կիրքերէն գերիվերոյ լրջութեան եւ քաջութեան անդորրանքը կուտայ սրտին:

Այդ հոգիով գրաւուած մարդը ինքզինքը զօրացած պիտի գտնէ Յիսուսի իրական զգացումովը, աւելի թերեւս քան ինչ որ կ'զգային ինքն իսկ Յիսուսի հետ անձնական հաղորդակցութեան մէջ եղած իր աշակերտները:

Աշխարհի ոգին, Զարին մտածումը, անոր մէջ պիտի չգտնէ կէտ մը՝ ոտքի կուռան ընելու համար զայն իրեն։ Զի ուր որ Աստուծոյ զօրութիւնը, ճշմարտութեան հոգին կայ, հոն բարութիւնը միայն կրնայ օթեւանիլ։



ԱՆՁԻՆ ՊԱՏԿԱՌԱՆՔԸ

(Ա. Կիրակի Յարութեան)

(Ղուկ. Դ. 25—30)

Մտոյդ արժանիքին առջեւ ի վերջոյ կը լռեն կիրքերը, եւ կը դադրին հակառակութիւնները :

Բայց այսպէս կարելի է խորհիլ աւելի ա'յն արժանիքներուն առթիւ, որոնց հիմը աւելի սրտի բարեմասնութիւնները՝ առաքինութիւններն են, քան թէ ուրիշ անձնական առաւելութիւններ :

Սրտին փաստը աւելի հզօր է քան մոքին ապացոյցը. զգացուած համոզումները աւելի ուժեղ են քան մոտածուածները. զի միաբը կը լռէ երբ սիրտը կը խօսի, ու ճշմարիտ արժանիքը միտքէն աւելի սիրտէն է որ կը բղխի :

Ա'յս է պատճառը որ մարդու մը խօսքէն ու գործէն ա'լ աւելի ազդեցիկ է իր նկարագրին շնորհը, ուրիշ բացատրութեամբ՝ անձին պատկառանքը, որ ցոլքն է հոգիին :

« Հոգի առաւել է քան զմարմին ». անդիմադրելի

բան մը կայ արդարեւ բարոյական այն զօրութեան մէջ ,
որ ուղղակի անծէն , այսինքն հոգիէն կուզայ , եւ զոր
կարելի չէ փոխարինել արտայայտութեան որեւէ ուրիշ
կերպով :

Ցասումը՝ զոր կիրքի յանկարծական բռնկում մը
յաճախ կը պայթեցնէ գաղափարի մարդուն դէմ , կը
փարատի անոր լոկ մէկ նայուածքին առջեւ . ու իր մո-
լուցքին մէջ անակնկալօրէն ինքնազսպուած , յարգան-
քով ճամբայ կը բանայ անոր առջեւ . ու ան կ'անցնի ,
ինչպէս ճառագայթ մը խաւարին մէջէն , անշշուկ հան-
դիսաւորութեամբ :

Բնութեան հոյակապ մէկ տեսարանին կամ գե-
ղարուեստական հրաշակերտի մը , նկարի մը կամ նը-
ւագի մը առջեւ , կը պայծառանայ մղձկած սիրտը .
իսկ մարդկային գերբնական այն տիպարներուն առ-
ջեւ , որոնց վրայ սուրբ սիրոյ օծութիւնը կը շողայ ,
հոգին փոթորիկն է որ կը մարի , խաղաղութեան աստ-
ուածային շունչին տակ :



ՀՕՏՆ ՈՒ ՀՈՎԻԻՒՐ

(Տօն Կաթողիկէ Եջմիածնի)

(Ցուլհ. Ժ. 22—30)

Երբ կը հաւատանք իտէալի մը, հոգւով չափ
յարած անոր, պէտք է զայն ընդունինք իբ-
րև մեզի համար յաւէտ լուսաւորուած ճշմարտութիւն
մը: Իսկ անոր նկատմամբ վարանքի որեւէ պատահա-
կանութեան ատեն, յաւագոյն է որ, փոխանակ սովես-
տական հարցափորձութեանց մէջ ցրուելու մեր ուշը,
դիտենք միայն կեանքը՝ զոր անոր ազդեցութիւնը յա-
ռաջ քերած է մեր մէջն ու շուրջը, ու անկէ միայն
բաղենք զմեզ լուսաբանող վկայութիւնները:

Դաղափարի մը եւ անոր նուիրուածներուն յարա-
բերութեան կերպն ու բնութիւնը ոչ մէկ ուրիշ օրինակ
կրնայ աւելի ճշդիւ բացատրել քան Հովիւին ու Հօտին
պատկերովը արտայայտուած սա երեք առնչութիւն-
ները.— Ճանչնալ, լսել, հետեւիլ:

Իտէալը . . . անծանօթ ու մթին զօրութիւն մը պէտք
չէ նկատուի ան, այլ ամէնէն մտերիմ խորհուրդը սըր-

տին : Անոր մտածումը մարդկային կեանքին վրայ պէտք
է ծաւալէք քաղցրութեան եւ խաղաղութեան այն ազ-
դեցութիւնը , զոր սրինգին անոյշ ծայնը կուտայ լեռ-
ու ծոր թափառած հօտին , եւ ուղղութիւնը , որ ա-
նոր լոյսէն կը ծագի , պէտք է լինի լաւագոյն առաջ-
նորդութիւնը հոգերու եւ վիշտերու անդոհին մէջ տա-
րութերած մեր գոյութեան :

Ո՞վ որ կը խորհի թէ ինքը անծանօթ մը չէ գե-
րազոյն խտէալին՝ Աստուծոյ սիրոյն , ո՞վ որ իր հոգին
մէջ չէ լուցուցած անոր անունին յաւերժական երգը ,
ո՞վ որ ուզած է միշտ անոր հետքերուն վրայէն անցը-
նել իր քայլերը , գտած է ճշմարիտ կեանքի եւ ապահո-
վութեան ճամբան , որուն վախճանն է երջանկութիւնը ,
այսինքն հոգեկան դրութեան այն վիճակը , ուր մարդ
ինքզինքը միաւորուած կը զգայ Աստուծոյ հետ :



«ԳԱՐՄԵԼՆ ԸԱՏ ԱՍՏՈՒՇՈՅ» Է ՀԱՆԳՁԵԼ ԸՆԴ ԱՍՏՈՒՇՈՅ»

(Գ. Կիրակի Ցարութեան)

(Մատթ. ԺԲ. 1 — 8)

Ա շխատութիւնը որ օրէնքն է կեանքին, սուրբ
է ըստ ինքեան . որչափ սիրուն՝ նոյնքան
ճշմարիտ է ժողովրդային առածը . «Աշխատութիւն՝
զան, աղօթք են անծայն» :

Զարաշահութեան գաղափարն է միայն որ կը պղծէ
զայն:

Այս մտածումը իբր սկզբունք ընդունելէ վերջ, դըժ-
ուար չ'ինիր ըմբռնել շաբաթի կամ հանգստեան գա-
ղափարին աւետարանական իմաստը :

— Սուրբ է հանգիստը եւս, անո՞ր համար մանա-
ւանդ որ, հոգեկան ինքնամփոփումի պատեհութիւնը
ընծայելով, կ'օգնէ մեզի՝ Աստուծոյ մտածումին ներ-
գործութեամբը նորոգելու մեր մէջ բարոյական այն վի-
ճակը, որ աղքիւրն է ուժեղ եւ պարկեշտ աշխատու-
թեան գաղափարին :

Բայց բարոյական այդ վիճակը մարդուն մէջ կը

զօրանայ ո՞չ միայն բարի խորհուրդներու եւ խօսքերու, այլ նաև ու մանաւանդ բարի գործերու հրահանգութեամբ :

Ասոր համար է որ, քրիստոնէական ողջմտութեան առջեւ, հանգիստի տէրունական օրը յարաբերական արժէք մը միայն ունի, եւ կը համարուի աւելի իբր միջոց քան նպատակ, ինքը մարդուն եւ ոչ թէ մարդը իրեն համար ստեղծուած նկատուելով:

Այսպէս, աշխատութիւնը, մտաւոր կամ մարմնաւկան, երբ կրօնական կամ ծիսական, հոգեկան կամ բարոյական պարտականութեան համար է որ կը կատարուի, կամ երբ կը ծառայէ Աստուծոյ կամ ընկերին հանդէպ սիրոյ գոծի մը, ո՞չ միայն չի պղծեր, այլ գերազանցօրէն կը սրբէ զայն :

Աստուծոյ գաղափա'րն է որ կ'եղանակաւորէ շաբարի, այսինքն հանգիստի տէրունական օրուան ըլքը ունումը :

Անոնք միայն կրնան հանգչիլ Աստուծոյ հետ կամ Աստուծոյ մէջ, որոնք կրնան գործել Աստուծոյ համար կամ Աստուծոյ համեմատ :



ՏԵԽԱԿԱՆ ՀՐԱՇՔԸ

(Գ. Կիրակի Յարութեան)

(Մատթ. ԺԲ. 38—45)

Անբարոյ ազդեցութիւններէ տարուած եւ իմացական յոխորաանքի տկարութեան ենթակայ մարդիկ են միայն որ բացառիկ եւ հրաշալի ապացոյցներու անհրաժեշտութիւնը կը ցուցնեն պայման կամ միջոց՝ իրենց հաւատքին ամրապնդումին :


Պարզ սրտի տէր եւ բարի հոգիներու պայծառամտութիւնը ունեցող անձինք, այսինքն կեանքի եւ բարոյականի ժառանգութիւնը դարէ դար իրարու փոխանցող սերունդները, երբեք չեն խորհիր այդպիսի պահանջկոտութեան մը վրայ :

Աստուծոյ հաւատացովը պէտք չունի հրաշքի, եթէ այդ բառով պիտի հասկնանք արտասովորը եւ զերբնականը որովհետեւ արտասովորը վաղանցուկ արժէք մը ունի ինքնին . իսկ զերբնականը, այն որ մեր մտքի քնական կարուղութենէն արտաքոյ եւ զերիվեր կը մընայ, մեր մէջն ու շուրջն ունինք արդէն ամէն վայր-

կեան, եւ անոնց հետ մեր շարունակական կցորդութիւնն է միայն որ մեզի յաճախ կը մոռցնէ անոնց այդ հանգամանքը :

Արդարեւ, բնութիւնը՝ իր անհուն եւ այլազան գեղեցկութիւններովը, տիեզերական կեանքի յօրինուածքը՝ իր սքանչելի եւ անսասան օրէնքներովը, միտքը, այսինքն իմացական կարողութեան դրութիւնն ամբողջ՝ իր անչափելի խորութիւններովը, սիրտը՝ մարդուն մէջ գոյաւորուած զգացումի այդ ներքնաշխարհը, կեանքի ամէնէն հասարակ երեւոյթներն իսկ—ցորենահատի մը ընծիւղիլը եւ թիթեռնիկի մը թեւերուն նկարուածքը— հրաշքներ են, որոնք միշտ աւելի կը մեծցնեն Աստուծոյ խորհուրդը մեր հոգւոյն մէջ :

Նա որ գիտէ ունկնդրել եւ դիտել, անհասաննելի մեծութեան մը եւ անկշռելի իմաստութեան մը փաստն ու հետքը պիտի տեսնէ եւ լսէ ամէն կողմ. ու Աստուծոյ մտածումը պիտի բազմի անոր էութեան մէջ՝ իբրև բարութեան ստեղծագործ ոյժ մը. իսկ անոնք որ, անկարող՝ խելամտելու ամէն վայրկեան տիեզերքը յեղաշըրջող աեւական հրաշքի իմացումին, չեն կրնար լեցուիլ Գերագոյնին խորհուրդովը, պիտի նմանին ամայի այն յարկերուն, ուր, լուռութեան եւ խաւարին մէջ, երկիւղին եւ սոսկումին դիւային ոգին կը խամրեցնէ կեանքի ամէն յոյս ու բուլբոզում:



ԶԱՐԻԿՆ ԶԵԶՈՔԱՑՈՒՄԸ

(Գիւտ Տփոյ Ա. Աստուածածնի) (Մատթ. ԺԴ. 24—30)

Որ եւ է օրէնք, ո՞րքան ալ մաքուր եւ գաղա-
փարական սկզբունքներու ծնունդ, երբ չի
գործադրուիր իր բարձրութեան համապատասխան մի-
ջոցներով եւ պայմաններու մէջ, անվրէալ կը յանդի յո-
նի հնտեւանքներու :

Քանի որ Աստուծոյ ծրագիրները մեր կեանքի ինչ
ինչ մարզերուն մէջ միշտ մարդկային միջոցներով եւ աշ-
խատանքով է որ պիտի գործադրուին, բարիին կողքին
միշտ ալ պիտի գտնուի չարը, իբրեւ զառածումը կամ
վատաերումը անոր : Ու որչափ ատեն որ տեւէ կեան-
քը, պիտի լինին չարն ու բարին ի միասին :

Չարը կեանքէն արմատախիլ ընելու ճիգը ոչ միայն
ապարդիւն է ինքնին, այլ նաև ստէպ վնասակար, եւ
հակառակ՝ մարդկային ընութեան եւ Աստուծոյ կամ-
քին, որ յաւիտենական արդարութիւնը կը կատարէ երկ-
րի վրայ, յանախ մեր մտքի հասողութենէն գերիվեր
եղանակներով :

Եթէ չենք կրնար ջնջել չարը. կբնանք, սակայն,
եւ պարտինք չեզոքացնել զայն եւ մեր այս մասին ու-
նեցած պարտականութիւնն է մանաւանդ որ կ'ուսու-
ցանէ մեզի Աւետարանի բարոյականը :

Նման մեր արիւնին կամ մարմինին մէջ տարրա-
ցած թոյնի ընդիսառնումներուն՝ ա՛լ մեր հոգեկան կազ-
մութեան մէջ բնաւորուած սկիզբ մըն է ան, չարը: Եւ
ինչպէս ֆիզիկական պարագային մարմինը դարմանե-
լու համար ստէպ իմաստութիւն կը համարուի դիմել
ոչ թէ վիրահատումի այլ ուժաւորման կամ մնուցումի
մեթոսին, նոյնպէս, հոգիին կեանքը ապահովելու հա-
մար, անոր ինչ ինչ վատթարացած կողմերը քանդելէ
աւելի լաւագոյն է եւ օգոտակար՝ ուժաւորել եւ հաս-
տատել անոր ազնուագոյն կողմերը մանաւանդ:

Զօրացո՛ւր եւ բազմապատկէ՛ մէջդ այն բարի բը-
նազդներն եւ բարոյական շնորհները, զորս Աստուած
տուած է ամէնուն. չար ունակութիւնները ինքնին կը
տկարանան այն ատեն, եւ կը դատապարտուին անզոր-
ծութեան: — Աւելցո՛ւր հոգիիդ մէջ բարի ազդեցու-
թեանց չափն ու թափը, ու չարին դէմ ինքնապաշտ-
պանութեան գեղեցկագոյն կերպը պիտի կիրարկած
ըլլաս:

Չարը յարաբերական ոյժ մ'է լոկ. ըստ ինքնան՝
տկարութիւն է ան. բարին, որ աստուածային է, է
բացարձակ զօրութիւնը. անո՛րն է վերջնական յաղթա-
նակը:



ԱՆԱՊԱՌ ՍԵՂԱՆԻ

(Զ. Կիր. զկնի հոգեգալստեան)

(Մատթ. ԺԴ. 15 — 21)

Երբ զզացուած զութն է, ու զութը՝ զործադարուած սէրը. ուրիշ բացատրութեամբ, առաջինը՝ զզացումն է բարութեան. երկրորդը՝ գործը: Երկուքն ի միասին, իրարմով լրացուած եւ ամրապնդուած, կը կազմեն քրիստոնէական բարոյականի եւ կեանքի ամէնէն ազդու եւ իրական շնորհը եւ ոյժը:

Աւետարանի ոգին, այն՝ որ քսան դարերէ ի վեր զօրութիւնը եղած է իրերու կարգի մը, որ միշտ նորութիւնէ նորութիւն կ'ընթանայ կենդանի եւ յարաճուն յառաջդիմութեան մը բազմակերպ արդիւնքներովը, ծնունդն է այդ երկուքին միաւորութեան:

Անոնց անբաժան լծակցութեան շնորհիւ է որ Քրիստոնէութիւնը, հեռի լոկ վերացական գաղափար մը կամ չոր իրականութիւն մը ըլլալէ, եղաւ հոգի եւ կեանք, խորհուրդ եւ զործ միանգամայն, հանդերձեալին խոկումովը, նոյն ատեն ներկային ըմբռնումովը լուսաւորելով մարդուն ներքին կեանքը:

Գաղտնիքը այն եղելութեան, որով Աւետարանի կրօնքը, իր խոնարհ ծագումին մէջ նոյն իսկ, կրցաւ աշխարհածաւալ ազդեցութեան մը խմորող ոյժը կազմել իր մէջ, պէտք է փնտռել այդ երկուքին յարակցութեան, այդ անայլայլ երկուութեան մէջ :

Ուր որ արդարեւ մէկին ներշնչումը կայ եւ միւսին զօրութիւնը, հոն անմեղութեան ամէնէն հրաշալի տեսարանը կը պարզէ կրօնքը ամէն օր :

Բարի օրինակի մը տարածուն ներգործութիւնը, սրտաբուխ խօսքերու հրապոյրն ու հաղորդականութիւնը, բարձր սկզբունքներով զահաւորուած առաքելութիւններ, ազնիւ ուսուցումներէ աղբերացած կենդանութիւնը, անքիծ շնորհներէ հոգիներուն բաշխուած անսուտ բերկրանքը... ասոնք ամէնքը — Աստուծոյ թագաւորութեան կալուածին մէջ ապրուած փորձառութեան մը նշմարներ — բացատրութիւնն են այն խորհրդաւոր ոյժին՝ որուն աւետարանական խորհրդադատկերն է միայն հացերու բազմացման հրաշալի իրողութիւնը,



ՆԵՐՔԻՆ ԼՈՅԱԾ

(ՊԱՐԴԱՎԱՐ)

(Մատթ. 4.9. 13 — Ժէ 13)

¶'չ թէ այլոց կարծիքին՝ այլ ներքին եւ անձնա-
կան զգացումին վրայ պէտք է հիմնուի ինք-
նաճանաչութիւնը : — Իսկ այդ զգացումը հարազատ է
եւ վստահելի, երբ սրտին մէջ կը ծնի, անոր՝ աւելի
պարտականութեանց հոգեբրով ճնշուած քան վայելքի
իղձերով տենդավառած, այսինքն աւելի աստուածա-
յինին քան մարդկայինին խոկումովը գրաւուած մի-
ջոցին :

Որպէսզի մարդս կարենայ ճանչնալ իր անձը,
պէտք է որ տեսնէ զայն, բոպէ մը գէթ, ներքին այն
լոյսով՝ զոր Գերազոյնին մտածումը միայն կրնայ շո-
ղացնել իր էութեան մէջ, աղօթքի միջոցաւ Աստուծոյ
հնետ դէմյանդիմանուած իր մէկ պահուն : — Նուիրու-
մի եւ անձնուքացութեան խորհուրդներով լուսաւոր-
ուած զիտակցութեան մը այդ վիճակը հոգիին պայծա-
ռակերպութեան ամէնէն գեղեցիկ ժամն է :

Այդ ժամը այնքան աւելի կենդանի հանդիսադրութիւնը կ'ըլլայ հոգիին, որքան աւելի հեռաւոր խորքի մը վրայ կը բացուի վարագոյրը, այսինքն ո՛րքան աւելի՝ անծին զգացումն աւելի ցեղնը ու անհատին մտափառէն աւելի՝ համայնքինը կ'երեւի հոն:

Մեծ մարդիկ իրենց ցեղին առաւելութիւններուն աւելի կամ նուազ յայտնի անձնաւորումն են. ու նը-կարագիր մը այնքան աւելի տոկուն կ'ըլլայ եւ տպաւորիչ, որքան աւելի իր ցեղին առաքինութիւններն ու շնորհներն են անոր բաղկացուցիչ տարրերը: Եւ նըշ-մարտապէս մեծ է ան՝ որ իր կոչումին վրայ մտածած ատեն կրնայ արթնցնել իր արիւնին մէջ նիրհող հինաւուրց եւ ազնուագոյն բնազդներ, որ կրնայ իր խըղճ-մըտանքին մէջ կենդանացած զգալ իր ազգին պատ-մութեան փառաւորագոյն տիպարները:

Աստուծոյ մոտածումին՝ անոր գիտակցութեան մէջ ծնած ներքին լրյուր այն ատեն կը զգենու երկնային կամքի մը ազդուութիւնը, որ դարաւոր յիշատակներու ծոցէն կը հնչէ, հին եւ նուիրական ուխտի մը պատ-գամը բերելով ապրող սերունդին, ու մարդու մը ան-ծին վրայ՝ անոր ցեղին իսկ պայծառակերպութիւնը, այսինքն գերազանց գործի մը կոչումն ըլլայու հաւաս-տիթը ցուցնելով մարդկութեան:



Ա.ԻԵՑԱՐԱՆԻ «ՓՈՔԲԻԿ» Ը

(Բ. Կիրակի գինի Վարդավառի)

Մատթ. ԺԲ. 10—14)

Պասակարգութիւնը եւ աստիճանաւ որումները ,
զորս մարդոց կամքէն կախու ած կամ անկախ
հանգամանքներ կը ստեղծեն աշխարհի ընկերային՝ ըն-
տանեկան եւ իմացական շարքերուն մէջ , անիմաստ
պիտակութիւններ են յաճախ , հեռի միշտ ներկայացը-
նելէ ստոյգ արժանաւորութիւններ :

Երեւոյթները պէտք չէ խարեն նայուածքը . այն
համոզումը թէ ամէնէն անշուք խոնարհութիւններուն
մէջ կրնան ծած կուած ըլլալ բարձր առաքինութեանց
արժէքներ կամ ընդունակութիւններ , սեւեռեալ մոտա-
ծու մը պէտք է ըլլալ քրիստոնէին սրտին :

Ինչպէս սերմահատի մը մաշկէն դուրս ելած ծի-
րին մէջ ապագայ ծառին պատկերը կայ , նոյնպէս աչ-
քը արեւի լոյսին նոր բացած կամ իր խօսքին թոթո-
վանքունքու ու մտքին կայծկլու մներովը մեր գորովանքը
առինքնող մանկան մէջ՝ գալիք մեծութիւններու հնա-


բաւորութիւնները կը պահուին, եւ, ինչպէս ամէնէն աննշմար անկիւններուն մէջ ու կոխոտուած ճամբաներուն ներքեւ ստէպ գանձեր կան թաքուն, նոյնպէս ամէնէն անխօս համեստութիւններուն եւ ամէնէն անտեսուած անհատներուն մէջ հոգեկան եւ մտաւոր ծիրքերու շքեղութիւններ կրնան ստուերածուած ըլլալ :

Յարգա՞նք մանկութեան. ա՞յս պէտք է լինի ծնողական գգուանքներուն քաղցրութեան ամէնէն մաքուր զգացումը, եւ մատաղ սերունդին դաստիարակութեան կանչուածներուն ամէնէն լուրջ մտահոգութիւնը : — Ու յարգա՞նք նաեւ անոնց, որոնց չէ ժպտեր երքեք բախտը, եւ որոնք դիրքի միջակութեան եւ կենցաղական պայմաններու տարտամութեանց մէջ կը մընան անուստսաննելի :

Այնպիսիններուն ուղղուած սիրալիր ակնարկ մը յաճախ համազօր է մեծագոյն բարերարութեան :

«Փորիկ»նե՞րը ... պզտիկներն ու թշուառները, Յիսուսի սիրածները եւ Աւետարանի սիրողները... ո՛վ որ կը խորհի թէ անոնք չեն արժեր իրենց մասին մոտածելու հոգն անգամ, ու չզգուշանար անոնց ուղղելէ խօսք մը, իրենց հանդէպ ընելէ արարք մը, որ կրնայ դէպի մոլար ճամբայ մը մղել զանոնք, կամ կոտրել անոնց կորովը, կը մեղանէ քրիստոնէական բարոյականին դէմ:

Սիրո՞յ արժանի են անոնք եւ ոչ թէ արհամարհանքի :



Բ Ո Ւ Ն Զ Ա Ր Ի Ք Ը

(Բարեկենդան Վերափոխման)

(Մատթ. Բ. 1—12)

Արեւի չէ անշուշտ այպանել փոյթն ու հոգածութիւնը — թէ իսկ երբեմն թատերական ձայրայիշութեանց տարուին անոնք — , զորս մարդիկ կը ցուցնեն՝ հիւանդութեանց դէմ իրենց կամ իրենց-ներուն կեանքը պաշտպանելու համար իրենց կատարած ջանադրութեանց ատեն : Առողջութեան եւ կեանքի տեւողութիւնը երկարելու փափաքը ամէնէն անառիկ եւ ամէնէն բնազդական զգացումներէն է մարդուն մէջ :

Եւ սակայն, օգտակար է եւ անհրաժեշտ, որ ինք-զինքնիս վարժեցուցած ըլլանք մեր միզիքական ամէնէն տագնապալից պահերուն իսկ խորհելու թէ մարմական ամէն տառապանք, ամէնէն աննշանէն սկսեալ մինչեւ ամէնէն ահաւորը, զբեթէ միշտ, հետեւանքն են մեր կամ մեր օգտին ու խնամքին պատասխանատուութիւնն ստանձնողներու կողմէ գործուած անուշադրու-

թեան մը՝ անհեռատեսութեան մը՝ անհաւատարմութեան մը կամ բարոյական թերացումի մը, որ մեղքնէ ինքնին :

Ի՞նչ եւ ո՞րքան անմեղ կեանքեր պիտի փրկուէին եթէ չլինէր ծնողներու անգիտանքն եւ անհոգութիւնը. երիտասարդութեան ի՞նչ անբիծ ծաղիկներ պիտի չխամբէին իրենց փթթումին մէջ, եթէ կեանքի լուրջ եւ մաքուր զգացումը ամէն վայրկեան աեղի չտար խախտած խարիսխած բարոյականի մը տխուր կիրքերուն: Ընտանեկան մթնոլորտը ո՞րքան երջանիկ եւ ընկերային կենցաղը ո՞րչափ քաղցը ու անդորր պիտի ըլլային, եթէ իմաստութեան սկիզբը, այսինքն դաստիարակութեան խարիսխը մնացած ըլլային Աստուծոյ երկիւղը եւ արդարութեան սէրը միայն:

Բուն չարիքը, այն որ միայն պարտի սոսկում ազգել մեր սրտին, է այն որ կրնայ ընկճել հոգին խակ, ուր է բուն կեանքը: — Չենք կրնար անհոգ մնալ անտարակոյս մարմինին տանջանքին հանդէպ. բայց մեր մեծագոյն մոտահոգութեան առարկան պէտք է լինի միշտ բարոյական չարիքը:

Պէտք է լինի միշտ ծայն մը, կամ մատ մը, որ մարդկութիւնը անդոհող քաղաքական մրրիկներուն ետին ու մեր ֆիզիքական կեանքը տառապեցնող ախտաւորումներուն ներքեւ ցուցնէ մեզի միշտ՝ մեղքին աւերը:



ՕՐՈԲՈՅՆ ՈՒ ԴԱԳԱՂԸ

(ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՏՕՆԻՆ ԱՌԹԻՒ)

Ղայ տեսարան մը՝ աւելի սուրբ եւ սրտառուչ,
բան այն՝ որ իրարու մօտ կը բերէ մարդկա-
յին կեանիքի սկիզբն ու վախճանը :

Զաւկի մը օրորոցը, որուն վերեւ կը հսկէ մայրա-
րական աչք մը, ու մօր մը դազաղը, որուն վրայ հա-
կած է իր գաւկին սիրառ . . .

Առաջինը խանդաղատանքն է Յոյսին, իսկ երկ-
րորդը՝ պաշտումը Սիրոյ, երկուքն ալ Հաւատքին սրբ-
րութեամբը օրմնուած :

Երջանիկ է մայր մը, երբ իր սրտահատոր հրեշ-
տակին առաջին ժպիտին մէջ իսկ կրնայ կարդալ մարմ-
նոյ եւ արևան ազդումներէն գերիվեր տնօրէնութեան
մը խորհուրդը, անմահ ապագայի մը կոչումը : Բայց
երջանկագոյն եւս է նա, որ իր ծնողքին անիւնացած
պատկերին վրայ կրնայ տեսնել շիշած բայց չմնուած
առաքինութիւններու օծութիւնը, ու իր սիրոյն բովան-

դակ երկիւղածութեամբը անոր յիշատակին առջեւ խո-
նարհած ատեն, իր սրտին լրութեանը մէջ լսել տա-
կաւին նախկին երգը ծայնին՝ որ իր մանկութիւնը քաղց-
րութեամբ երանաւետեց :

Դագաղ մը, որ մտածել կուտայ օրօրոցի մը վրայ,
մահուան իր մը չէ այլեւս, այլ անմահութեան խորհըր-
դանշան մը, ուր մեռած մօր մը զգացումին մէջէն ա-
մէն օր կը յառնէ մայրութեան գաղափարը, իրմով
տպաւորուած սկրտերուն մէջ շարունակ ծնելու եւ վե-
րածնելու համար կեանքին մտածումը :

Խսկ այդպիսի դագաղ մը կրնայ ըլլալ անո՞նցը՝ այն
մայրերունը միայն, որոնք իրրենց զաւակներուն հոգե-
կան շնորհներէն կրցած են ընդունիլ գերագոյն յայտ-
նութեան մը տպաւորութիւնները ու «պահել զանոնք
իրենց սրտին մէջ»։ որոնք քայլ առ քայլ հետեւած են
այդ յայտնութեան անոնց նկարագրին մէջ տարրացու-
մին, ու, հակառակ տարակոյսին մերթ ընդ մերթ ի-
րենց «հոգիէն անցնող սուրբին, անայլայլ պահած են,
իրենց համարումն անոնց մասին։ որոնք, անոնց մէջ
գաղափարական կոչում մը հաստատելէ վերջ, չեն մը-
տաբերած ստորադասել զայն առտնին կամ առօրեայ
նկատումներու, ու անոնց ամէնէն տաժանելի վայր-
կեաններուն մէջ, մինչեւ վերջին բոպէն, անոնց հետ
միասին քամած են վիշտին բաժակը։

Կ'անցնի կինը, բայց կը մնայ մայրը։ — Աշխարհի
սուտ հաճութիւնները եւ կանացի ընդունայն գեղը օր
մը միայն կը տեւեն, մինչ կրօնքն ու բարոյականը ան-
վախճան դարերու փառքով կը յաւերժագնեն առաքի-
նի մօր մը յիշատակը։

ՍԻՐՏԵՐՈՒ ՀԱՄԵՐԴԸ

(Բ. Կիրակի Վերափոխման)

(Դուկ. Ա. 39 — 56)

 Եանքի ամէնէն երջանիկ պատեհութիւններէն
մէկն է միեւնոյն տեսլականով պայծառացած
հոգիներուն իրարու հանդիպումը :

Սուրբ ներշնչումներու ամէնէն անոյշ պահն է ան,
ուր, հազիւ թէ այքերն իրարու մէջ կը ցոլացնեն նը-
ւիրական խորհուրդի մը լոյսը, նոր եւ կենդանի զօրու-
թեան մը յղացը կը խլրտի իւրաքանչիւրին կուրծքե-
րուն մէջ, սիրտէ սիրտ փոխանցուած լուռ խօսքերու
խանդը վառելով հոն :

Իսկ եթէ այդ հոգիները ընդունակ են ազգային
եւ բարոյական ոգեւորութեան, այսինքն եթէ զիրենք
լուսաւորող տեսլականը վեհագոյն սկզբունքներու վը-
րա'յ կը կանգնի, ցեղին ծայնն է որ կ'երգէ այն ատեն
այդ խօսքերուն մէջ, զինջ զգացումներով դաշնաւոր-
ուած քաղցրութեան մը մէջէն :

Անիկա կը պատմէ նախ երջանկութինը, զոր Աս-

տուծոյ գաղափարին վրայ հաստատուած հաւատքը
կուտայ ժողովուրդներուն : Կը ցուցնէ յետոյ հոգեւոր
ցնծութիւնը զոր աստուածային փրկութեան յոյսը
միայն կը պարգեւէ մարդուն, աշխարհի ամէնէն
ստուերածուած անկիւններուն՝ կեանքի ամէնէն ան-
նշմարելի խոնարհութիւններուն մէջէն դուրս բե-
րելով չկասկածուած արժանիքներ : Ապա կը պատ-
մէ թէ, իրական մեծազործութիւններով փառա-
ւորուած Անոր զօրութիւնը ինչ հրաշքներ կատարած
է պատմութեան թատերաբեմին վրայ, ապրող սե-
րունդներուն աչքին առջեւ, փշելով մտաւոր յօխոր-
տանքի եւ սրտի անբարշտութեան վրայ կանգնած
ահեղ ոյժերը, կործ աննլով անարդար բռնակալութեան
վրայ բարձրացած ահարկու գահերը, եւ իրենց երա-
զին ունայնութեանը մէջ փճացնելով՝ յլփութեան կամ
ազահութեան մէջ իրենց անձին կուռքը պաշտող հա-
րուստները, ընկերութեան ամէնէն մոռցուած խաւերէն
հանելով մնծութիւններ, որոնց վրայ ոչ ոք կընայ մը-
տածել :

Երբ աշխարհի իմաստութիւնը կը շուարի կեանքի
յեղաշրջութիւններուն առջեւ, երբ պատմութեան քըն-
նադատութիւնը կը զգայ թէ այլեւս անկարող է բա-
նականութեան լոյսով բացատրելու դէպքերու պատ-
ճառականութեան օրէնքները, երբ հասարակաց կար-
ծիքը՝ յսսահատած՝ կը սկսի կոյր ճակատազրակա-
նութեան մը վերազրել ա'լ ամէն բան, որբա՛ն զրաւի
է ծայնը՝ որ Արդարութեան յաղթանակին եւ Ապազա-
լին աւետիսը կը լսեցնէ մեզի, յոյսով եւ հաւատքով
առլցուած բարի սիրտերու համերգի մը մէջէն :

ԱՆՇԱՆՑԹ ԲԱՐԵԲԱՐՈՒԹԻՒՆԵՐ

(Դ. Դիբակի զենի Վերափոխման)

(Մարկ. Դ. 35—40)

Արեւանցի ակնարկ մը բաւական պիտի ըլլայ՝
համոզուելու համար թէ շատ աւելի բազմա-
թիւ են այն բարիքները՝ զորս մարդիկ կը վայելին, ա-
ռանց գիտնալու թէ ո'ւսկից կամ ինչպէս կը տրուին
անոնք իրենց, բան անոնք՝ որոնց ծանօթ են պատճա-
ռը կամ հեղինակը : — Այս իրողութեան վրայ բարո-
յական տևակէտէ մը նայելով, կարելի է ըսել նաեւ
թէ քիչ անգամ է որ բուն մեր անձնական արժանի-
քովը կը ստանանք կեանքի լաւագոյն առաւելութիւն-
ները, եւ թէ յանախ կարծես դիպուածով կամ ընդ-
հանուը եւ դարաւոր ժառանգութեամբ մը կը հասնին
անոնք մեզի :

Գիտութեան եւ արուեստից զարգացման, ու բնա-
կան՝ բարոյական՝ իմաստասիրական եւ կրօնական յա-
ռաջդիմութեանց դաշտերուն մէջ կատարուած ամէն
բայլափոխ իր պատմութիւնն ունեցած է անշուշտ, լի՝
կամքի եւ մոքի մեծագործութեանց յիշատակներով :
Ասոնցմէ սակայն ի՞նչ փոքր մասնիկ մը միայն կրցած

է ճողովրիլ ժամանակին աւերիչ ոյժէն, երբ ամենամեծ մասը թաղուած կը մնայ մոռացումի եւ անզիտանքի խաւարին մէջ : — Ու մինչ Քաղաքակրթութիւնը ամէն օր իր ընթացքը կը շարունակէ անհուն զոհողութիւններու եւ յաղթահարուած ահազին արգելքներու ճամբէն, մարդոց մեծամասնութիւնը — նման «միւս նաւեր» ուն մէջ եղած ճամբորդներուն, որոնք չէին կրնար երեւակայել նոյն իսկ թէ ի՞նչ զօրութիւն յանկարծ կրցեր է զսպել փոթորիկին կատաղութիւնը — առանց անդրադառնալու, կ'օգտուին միայն անծանօթ նահատակութեանց արդիւնքներովը գնուած խաղութեան բարիբներէն :

Անծանօթին ծանօթին . . . ի՞նչ որ ալ ըլլայ բնաբանական նշմարտութեանց վերահասու ըլլալու համար միտքին կիրարկած մնթուղ, ասիկա՛ է եւ կը մնայ կեանքի բարոյական երեւոյթներն ու եղելութիւնները բացատրող մեծագոյն սկզբունքներէն մին : — Անծանօթ զօրութիւններէ, անծանօթ օրէնքներէ, անծանօթ բարութիւններէ է որ յանախ կ'ընդունինք ինչ որ սովոր ենք թերեւս պիտակ բառով մը մեր կեանքին մէջ կոչել «երջանկութիւն» :

Ի՞նչ երանութիւն, սակայն, մարդուն համար, եթէ կարենար, թէ՛ իսկ իր կեանքին զինովը, միշտ բան մը աւելի տանիլ բարդել անանուն երախտիքներու՝ անհամբաւ մեծութիւններու եւ անաղմուկ առաքինութիւններու այն գանծարանին մէջ, որ Աւետարանով նուիրագործուած օրհնութեանց ամէնէն անսպառ աղբիւրն է երկրի վրայ :



ՀԱԳԵԿՈՐ ԶԳՈՂՈՒԹԻՒՆԸ

(Դ. Կիրակի գինի Վերափոխման)

(Մարկ. Զ. 30 — 34)

Ոչինչ, ոչինչ պիտի կարենայ խափանել բարու յական ոգևորութիւնը, եթէ անիկա անգամ մը սկսած է լրջօրէն, այսինքն եթէ սրտին խորը ինկած է կայծ մը այն կրակէն՝ զոր չաւատքն ու Սէրը միայն կրնան արծարծել մարդուն մէջ :

Այնքան հզօր է անոր տիրապետութիւնը հոգիին վրայ, որ իրեն ենթարկուածին անշատ անգամ կորսնցնել կուտայ կեանքի տարրական կարիքներուն զգացումն իսկ. ու այնքան վոխանցիկ է անոր տպաւորութիւը սիրտէ սիրտ, որ ընտրեալիերու սակաւաւորթիւը կարճ ժամանակի մը մէջ կը վերածուի հոծ բազմութեան :

Համոզումը, զոր հեռուէն տեսնող սկեպտիկ միտքեր վարկավարազի կարծիք մը կը կարծէին, մարմին դարձած է անոնց մէջ, ու կ'արտայայտուի անդիմադրելի անկեղծութեան մը սաստկութեամբը :

Ի զուր, զործիլը՝ որ անոնց առաջնորդելու պաշ-

տոնը ունի, իմաստութիւն կը համարի ժամանակաւոր մեկուսացումով մը մեղմել անոնց զգացումներուն զերագրգռութիւնը. լեռներն ու ծովերը չեն կրնար զանոնք բաժնել իրմէն. եւ խուն հանգիստէ մը վերջը իր նայուածքին առջեւ կը գտնէն նորէն զանոնք ամէնքը, սիրալիր ու երկիւղած սեւեռումով մը հոգեւին իրեն ուղղուած :

Անոնք կը նմանին անհովիւ հօտերու, զորս հոգեւոր ծգողութեամբ մը ծառի մը շուրջին տակ հաւաքերէ սրինգի ծայնին յուշը միայն :

Անոնց այդ տեսքը, գաղափարի մը կարօտը արտափայլող աչքերու այդ մազնիսացնող տեսարանը խորապէս կ'ազդէ գործէին վրայ, գործի եւ ներշնչումի անսպառ աղքեւը մը բանալով անոր սրտին խորը :

Ու խօսքը, յորդ ու բեղուն, իր կազդուրիչ քաղցրութիւնը կը հեղու անոնց սիրտերուն մէջ, ինչպէս ամրան անձրեւը՝ երաշտէն պատուած ակոսներուն մէջ:

Անոնց նայող ոեւէ ուրիշ մը շուտով պիտի խորհէր թէ կեանքը միայն ան չէ, զոր հացին սնունդովը կը ստանան մարդիկ, այլ յաճախ նաեւ ան՝ զոր Աստուծոյ խօսքը կուտայ անոնց :



ՍԵՇԱԳՈՅՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ

(Կիբակի Խաչի Բարեկենդան)

(Մարկ. Է. 31 — 37)

Այս մեծագոյն բարեգործութիւններէն, զորս Աւետարանը ըրած է մարդկութեան, է այն հրաշքը՝ զոր կատարեց, բանալով անոր լսելիքը Աստուծոյ ծայնին, և տալով անոր ազատութիւն՝ խօսելու Աստուծոյ հետ։ — Իրմէ առաջ, մարդիկ խուլ ու համբ էին Աստուծոյ հանդէպ։

Հին կրօնքները, հետու յայտնութեան մը լոյսն ունենալէ իրենց մէջ, մթին խորհուրդներու ահաւորութեան վրայ դրած էին իրենց ամբողջ հեղինակութիւնը. երկիւղն էր անոնց հիմը, և սոսկումը՝ անոնց բարոյականը, եթէ տակաւին ներելի է այդպիսի անունով որակել վախով ու վարանքով լեցուած հոգիի այն վիճակը, զոր մարդ կը զգար Գերագոյնին գաղափարին առջեւ։ — Նախախնամութեան, այսինքն ամէն վայրկեան մարդկութեան ճակատագրին հոգն ունեցող Աստուծոյ մը ըմբռնումը գործն է Քրիստոնէութեան։

Ու այդ ըմբռնումին շնորհիւն է որ մարդ իրա-

ւունք զգաց իրեն՝ իր խղճին մէջ իսկ լսելու երկնաւոր Հօր մը ծայնը, եւ համարձակութիւն՝ որդիաբար խօսելու անոր հետ, իր սրտին խորերէն:

ԶԱՍՏՈՒԱԾ լսելու եւ Անորմէ լսուելու զիտակցութիւնը իր բարերար ազդեցութիւնն ունեցաւ նաեւ մարդուն ընկերային կեանքին վրայ : — Քրիստոնէութենէն առաջ մարդիկ խուլ եւ համր էին իրարո՛ւ հանդէպ եւս : Դիրքի եւ աստիճաններու տիրացած անձինք չէին զիջանիր լսելու խոնարհ դասակարգերու ծայնը . ու տկարը եւ թշուաւուր քաջութիւն չունէին մինչևւ գահերուն ոտքը բարձրացնելու իրենց աղաղակը :

Աւետարանն էր որ առաջիններուն ճանչցուց իրենց պարտականութիւնը, եւ երկրորդներուն՝ իրենց իրաւունքն այդ մասին : Ազատութիւնը, պարտուց եւ իրաւանց սահմանաւորումով ծշգուած եւ օրէնսդրուած ազատութիւնը ամէնէն գեղեցիկ պտուղն է քրիստոնէական բարոյականին : Անոր շնորհիւ է որ ջնջուեցաւ ծառայի եւ տիրոջ, ստրուկի եւ ազատի, առն եւ կնոջ խտիրը, ու Յիսուսի զգացումին առջեւ ամէնքը լեցուեցան հաւասարութեան եւ միութեան զիտակցութեամբ :

Եթէ մարդու մը ականքին ու լեզուին վրայ կատարուած ֆիզիքական բժշկութեան մը համար, իր հակառակորդները ամէնէն բարի վկայութիւնը տուին Քրիստոսի մասին, զմայլանքի ի՞նչ խոստովանութիւնն կը պարտինք մենք Քրիստոնեաներս՝ Քրիստոնէութեանց ամենամեծ այն բարեգործութեան համար, զոր անիկակատարեց երկրի վրայ, մարդկային հոգիին պարզեւելով համարձակութիւն խօսողութեան եւ լսողութեան՝ Աստուծոյ եւ ընկերին հանդէպ :

« Ճ Ա. Ռ Խ Ա. Զ Ի Ն »

(ԽԱՉՎԵՐԱՅԻ ՏՅՈՒԽՆ ԱՌԹԻՒ)

Յթէ իրերն ու գործերը տեսնելու եւ դատելու համար աշխարհ ունի իր տեսակէտն ու չափանիշը, որոնք մէկու մը համար հրաշքին զարմանալիքն են, եւ ուրիշի մը համար զիտութեան փաստը, չաւատքը եւս՝ կեանքը եւ արժէքները ճանչնալու եւ ըմբռնելու համար ունի իր ստուգանիշերը, որոնք են Մէրն ու Խիղճը. Կրկու բառեր կամ զաղափարներ, որոնց համադրութիւնն է Աւետարանը :

Անոնք որ Աւետարանի պատուհանէն կը նային խաչին, անոր վրայ պիտի կարդան պատմութիւնը յաւ-
լիտենական չքաշքի մը, զոր Աստուած ի սկզբանէ ան-
տի կատարած է. միշտ : Այդ հրաշքը, մարդկային յի-
մարութեան կամ մարդոցմէ այնպէս կարծուած վիճա-
կի մը միջոցաւ՝ աստուածային իմաստութեան, եւ
մարդկային տկարութեան կամ մարդոցմէ այնպէս նը-
կատուած վիճակի մը միջոցաւ աստուածային զօրու-
թեան յայտնագործումն է երկրի վրայ :

Ու Խաչին ճառը քարոզութիւնն է այդ հրաշքին :

« Խաչին յիմարութիւնը Աստուծոյ իմաստութիւնն է . խաչին տկարութիւնը Աստուծոյ զօրութիւնն է » : Եթէ Քրիստոնէութեան մեծագոյն Գործիչը , որ չէր տեսած Խաչն ու Խաչեալը . կը հաւատար անոր , եթէ առաջին դարերու հաւատացեալները , որոնք քրիստոնէական կեանքէն ա'յնքան կարճաւու փորձառութիւն մը ունեցած էին տակաւին , կը հաւատային անոր , մենք , որ քսան դարերու ապրուած երկարածիգ վորձառութեան մը պատմութիւնն ունինք մեր ետին , որքա՞ն աւելի դիւրութեամբ եւ ինչպիսի՞ երջանկութեամբ պէտք է հաւատանք անոր :

Իբր երկու հազար տարիներու անդուլ ջանքերով եւ արդինքներով գործարանաւորուած կեանքի այն դրութեան մէջ , որ Աւետարանի դաշտն է բովանդակապէս տեսէք թէ այդ անշուք նշանը , խաչը , եւ անոր ներշնչած սուրբ յիմարութիւնը իմաստութեան ի'նչ մեծագործութիւններ հրաշակերուած են յաճախ ամէնէն « անտոհմ »՝ « տկար »՝ եւ արհամարհեալ » մարդոց միջոցաւ :

Ամէն յառաջդիմութիւն , որ Աւետարանէն ասդին կը սկսի , տոգորուած է նոր զգացումով մը եւ ոգիով մը , որ Սէր եւ Գութ կը կոչուին , ու կը գործադրուի սրտագին զօրութեամբ մը , որ անձնուիրութիւնն է :

Անձին սէրը չէ այլեւ՝ որ թուիք կուտայ հանճարին , այլ ծառայութեան եւ նուիրումին իղձը . գեղեցկութեան եւ հաճոյքին կիրքը չէ որ կ'ողեւորէ սիրտը , այլ բարութեան եւ մարդասիրութեան տենը : — Մեծագոյն տարբերութիւնը , որով կը զանազանուին հին ու նոր քաղաքակրթութիւնները , ծնունդն է այս իրու-

զոթեան . խաչը , որ կախաղան մըն էք հոն , ու սոսկումի գործիք մը , հոս սիրոյ խորհրդանշանն է , որուն վրայ կը խաղաղի Մահապարտին հոգին՝ իք վերջին համբոյրին մէջ :

Բայց « կորսուած » ներուն , այսինքն անոնց համար , որոնց սիրտը փլատակ մըն է եւ միտքը աւերակոյտ մը , անիկա դեռ տկարութիւն եւ յիմարութիւն է միայն : Ի՞նչ փոյթ , սակայն , « կանչուած » ներուն , այսինքն անոնց համար , որոնց հոգին փրկութեան եւ սիրոյ լոյսովին է ողողուած , նշմարիտ իմաստութիւնը եւ զօրութիւնն է ան :



« ԵՐԿՈՒԻՔՆ Ի ՄԻ »

(Բ. Կիր. գինի Խաչվերացին)

(Մարկ. Ժ. 1—12)

Ամուսնութեան բարոյական արժէքը կարենա-
լու համար ըմբռնել, պէտք է անոր վրայ
նայիլ բարձրագոյն՝ այսինքն կրօնական տեսակէտէ մը,
վասնզի, ընկերական դաշինք մը ըլլալէ առաջ, աստ-
ուածային հաստատութիւն մըն է անիկա, որ բնական
օրէնքին մէջ նոյնիսկ կը յայտնուի :

Այրը կամ կինը թերի են իբր էակ, իւրաքանչիւրը
առանձինն, այսինքն մին միւսէն անզատաբար առնը-
ւած ատեն. երկուքին միացումը կամ իրարմով լրա-
ցումն է որ կ'ամբողջացնէ անոնց էութիւնը :

Բնութեան օրէնքը, այսինքն Աստուծոյ կամքն է
ասիկա :

Այս կերպով ամբողջացած էակը լոկ բնական միու-
թիւն մը չէ սակայն, այլ նաեւ ու մանաւանդ բարո-
յական միութիւն մը. վասնզի, երկուքին միզիքապէս
իրարու հետ միանալնէն վերջը, իրենց միզեւ ա'յնպիսի
կապ մը կը ստեղծուի, որ անոնք այլեւս կը դառնան
իրարու մասերը, մին՝ միւսին համար ապրող :

Աստուած, որ տնօրինած է անոնց միութիւնը, չուզեր անոնց բաժանումը. ու մարդկային կիրքերը եւ քմահաճոյքները պէտք չէ աւելի գերակշու ըրլան քան Աստուծոյ կամքը, որ օրէնքն է կեանքին:

Եթէ այդ օրէնքը, ինչ ինչ պարագաներու մէջ, այս կամ այն ժողովուրդին կենցաղական պայմաններէն ազդուած, ունեցած է զարտուղութիւններ, որոնք նոյն իսկ նուիրագործուած են բացատրելի հանգամանքներով, ատիկա սակայն, չեղծեր բուն սկզբունքը. զի « բացառութիւնը — յարաբերական արժէք — չի կրնար զնզել օրէնքը, որ բոլոր մարդոց եւ բոլոր ժամանակներու համար բացարձակ արժէք մը ունի միշտ » :

Կրօնքին օրհնութեամբը միացած ամոլը « Երկուքն ի մի » զուգեալ բարդ անհատականութիւնն է. կեանքի բոլոր միւս կապերէն աւելի հզօր կապով գոյացած միութիւնը, որուն վրայ կ'իշխէ Աստուծոյ զաղափարին բացայատիչ զօրութիւնը, Մէքը :



Ա Ե Բ Զ Ի Ւ Ն Շ Ո Վ Ա Ր Ը

(ՎԱՐԱՐԱՅԻ ԽԱՉ)

(Մատի. Իդ. 30—36)

Երբ սիրառը ընկնուած է մտահոգութիւններուներքեւ, զորս աշխարհի խորհուրդը անձկութեան օրերու մէջ կը ծնի ամէն վայրկեան, կամ երբ ընդարմացած է անիկա հեղառութեանց գգուանքներէն, զորս մեղկ կեանքի մը զգացումը ամէն բուպէ կը մատուցանէ իրեն, ո'չ պատմութեան խրատը, ո'չ հզօր խօսքերուն պատգամը եւ ոչ ընութեան դղրդալից պատհարները կրնան սթափնցնել զինքը իր մարմնական թմրութենէն, այնպէս՝ ինչպէս իր սրտին մռայլ խորքէն — իբր աղմուտ յատակէ մը — գէպի վեր նշուլող այն ճանանցը, որ օր մը կը լուսաւորէ յանկարծ իր հոգին երկինքը, հոն երևացնելով ահեղ զօրութեան մը խորհրդանշանը :

Այդ պահը, ուր սիրառը նորոգումի մը շունցը կը զգայ իր մէջ, ո'քան անհատներու՝ նոյնքան նաեւ ժողովուրդներու կեանքին մէջ փրկութեան այն ժամն է, ուր Աստուծոյ, այսինքն գերազոյն արդարութեան մը

երկիւղին գգացումը տիրապետող ոյժ կը դառնայ մար դուն մէջ :

Բարոյական անկումներու, այլասերումի ընկերային ու քաղաքական նուաստացումներուն կը յաջորդէ անպատճառ վերանորոգումի շրջան մը, որ կրօնական զարթօնքով մը կը սկսի միշտ :

Նոր կեանքի այդ խմորումը յառաջ կը բերէ նախ ցաւագին դրութեան համատարած վիճակ մը, որ փընացումի դատապարտուած վատթար հոգիներուն վերջին կոծն է, եւ յետոյ խաղաղ ու բարի կարգի մը սկըզբնաւորութիւնը, որ կը կատարուի «չորս հովերէն», կեանքի ամէնէն անշուք անկիւններէն հաւաքուած ընտրեալներու համազործակցութեամբը :

Բարոյական այս նշմարտութիւնը ա'յնքան անխարէ, որքան անվրէպ է ընական երեւոյթներու յաջորդականութեան օրէնքը :

Անհատներու կեանքին կամ ազգերու գոյութեան մէջ, ո՛ւր որ ազնուական անցեալի մը ընդհողուած նըշմարները կան, ամէնէն ամենի մըրիկներէն եւ վլուզումներէն վերջ, օր մը, անհրաժեշտաբար եւ անակնունելիօրէն, պիտի բացուի անպատճառ նոր եւ բարգաւաճ շրջանի մը արշալոյսը, երբ հաւատքին փաստը, իբրեւ «վերջին նշան» աստուածային բարութեան նկատմամբ տածուած համոզումներու, աստղի մը պէս փայլի մթամած սիրտերու երկինքին վրայ :



Լ Ա Ռ Ի Թ Ե Ա Ն Պ Ա Տ Ա Ա Խ Ա Ն Ը

(Դ. Դիր. զինի Խաչվերացին)

(Մարկ. ԺԱ. 27—33)

 Կտեւեալ երկու պարագաներու մէջ է որ մարդ զիկ ընդհանրապէս կը տարուին լուութեամբ պատաժանել իրենց եղած հարցու մին :

1. — Երբ կը զգան թէ, ո'չ թէ բարենկատ հարցասիրութենէ, այլ չարամիտ հարցաքննութենէ մը կը բղխի ան :

2. — Երբ շուարումի ենթարկուած են, եւ կը ճըգնին կեղծուած վերապահումի մը տակ սքօղել իրենց պարտութիւնը :

Առաջինը, պարագան է անոնց, որոնց համար ամէն գաղափար լուսաւոր է համոզումի մը չափ :

Երկրորդը, անոնց՝ որոնք կը խորհին, ո'չ թէ իմացական կեանքը ապրելու, այլ հնարամտութիւններ որոնալու համար միայն :

Առաջինները պայծառատես միտքերն են, ո՛քան իմաստուն նոյնքան բարի ծգումներէ զսպանակուած :

Երկրորդները՝ տկար հոգիները, փոքրոգի միտքեր, որոնց սրտին խորը իրենց լարած թակարդներուն դողը կայ միշտ :

Կռելով ասոնք կը ծառայեն իրենց տկարութեան, խոկ անոնք՝ ճշմարտութեան :

Արդարեւ, լաւագոյն է ոսկի՝ միայն համարիլ լրութիւնը, երբ վստահ ես թէ, խօսելով՝ տիղմի մէջ պիտի թափած ըլլաս ճշմարտութիւնը :

Առաքելութիւնը՝ զոր ան, ճշմարտութիւնը, կը հարկադրէ մտքին, անտարակոյս ամէնէն ազնիւ պաշտօնն է, որուն կրնայ ցանկալ զաղափարի մարդը, բայց զրջահայեաց տնտեսութիւնը, զոր հարկ է անոր վերաբերմամբ կիրարկել, հրամանակարգ պարտականութիւն մըն է յաճախ սրտի տէր անձին համար, երբ կը զգայ թէ ապառաժներու վրայ ցանուած սերմնահատը պիտի ըլլայ ան, կամ խոզերու առջեւ նետուած մարգարիտը :

Լուռ նայուածքի մը մէջ յաճախ աւելի պերճախօսութիւն կայ, քան ճախարակուած պարբերութիւններու թափին մէջ, ու կան պարագաներ, ուր խօսողը թէ՛ իր անձին եւ թէ՛ լսողին անձին, եւ թէ՛ մանաւանդ ճշմարտութեան աւելի մեծարանք մատուցած կ'ըլլայ, ըսելով կամ ըսել ուզելով պարզապէս . « Է՞՞՞ շուրջեան սրշիս » :



Ո'Չ ԹԵ՛ ՔԱՆԱԿԻ, ԱՅԵւ ՈՐԱԿԻ

(Ե. Դիր. զենի Խաչվերացի)

(Մարկ. ԺԲ. 41 — 44)

Ըիւը չէ որ անպատճառ կը շինէ ոյժը, ինչ-
պէս ստուար ծաւալը չէ միշտ ապացոյց ստոյգ
մեծութեան :

Աշխարհախումբ քանակներ, որոնք պարպուած են
քաջութեան հոգիէն ու կանոններու հրահանգութենէն,
հաւասար են ոչինչի. ու փիղի մը վիթխարի ու զեղը
քիւր անգամ հուազ կ'արժէ քան նորածին մանուկին
փոքրիկ գանկը, ուր կը պահուի տրամախոնութեան
կայծը :

Այս սկզբունքը աւելի պայծառ եւ ներոյժ կերպով
ի յայտ կուգայ արժէքներու բարոյական գնահատու-
մին մէջ :

Ո'չ թէ տուրքն ինքնին, այլ տըւչութեան շարժա-
ռիթն ու կերպն են որ կը բարձրացնեն տրուածին նը-
շանակութիւնն ու արժէքը :

Զկայ անձնուիրութենէն աւելի խեռ յիմարութիւն,
եթէ ես ին զգացումն է անոր միակ՝ դրդիչ զօրութիւնը :

Բայց առաքինութեանց լրումն է անիկա, երբ բարձր սկզբունքի մը հրայրքը կամ նուիրական պարտականութեանց ուխտն է որ մարդը կը մղեն անոր :

Անծնական հանգամանքը ոչինչ կամ համեմատաբար քիչ բան կ'աւելցնէ կատարուած բարեգործութեան մը կամ մատուցուած ծառայութեան մը գեղեցկութեան վրայ . լուման, զոր աղքատ կինը ծզեց Տաճարին գանծանակին մէջ, այսօր պիտի նկատուէր նոյնքան սրբագործուած իր մը, եւ քրիստոնէական բարոյականի տնտեսութեան մէջ պիտի մնար դարձեալ մեծ խորհրդանշան մը, եթէ հարուստ մը տուած ըլլար զայն, անկեղծութեան եւ խոնարհութեան այն սրտագին բերումովը , որ այրիին լուսապսակուած դէմքը նկարեց Աւետարանի պատկերամատեանին մէջ :

Ամէն բան ներսէն եւ դէպի վեր :

Սիրտէ՞ն պէտք է բվիսին բոլոր բարի առաջադրութիւնները, ազնիւ ծզոտումները եւ զանքերը , եւ ուղղուին միշտ բարձրագոյն նպատակներու :

Ո՛վ որ իր տուածին կամ կատարածին մէջ կրնայ դնել « գոյիւ չափ զկեանս իւր », այսինքն իր կեանքը գոյաւորող հոգին, միանգամայն կը ժառանգէ երջանկութիւնը եւ անմահութիւնը :



ԿԵՆԴՐԱԿԱՆԻ ԽՈՍՔԸ

(Զ. Կիրակի գինի Խաչվերացի)

(Դուկ. Դ. 14—23)

Ուսպէսզի կրօնիքին խօսքը կարենայ կենդանի զօռ
բութեան ազդումն ունենալ, պէտք է որ
զայն աւետարանող անձը ներշնչուի «Հոգիին զօրու-
թեամբ»ը միայն, այսինքն որ եւ է ատեն եւ որ եւ է
կերպով չմտահոգուի անձնական եւ անցաւոր նկա-
տումներով:

Պէտք է որ մաքուր եւ անվերապահ ուսուցումին
հոգը միայն ըլլայ իր ջանքերուն ամբողջ առանցքը. իր
համբաւն անկէ միայն ընդունի իր սնունդը. ա՞ն ը-
լլայ իր փառքին բուն յենարանը :

Պէտք է որ առաջին վայրկեանէն կարենայ զգալ
եւ շարունակ պահել իր մէջ իր կոչումին գիտակցու-
թիւնը, Աստուծոյ մտածումին օծութեամբը նուիրա-
գործուած :

Պէտք է որ համոզուած ըլլայ թէ Աւետարանի
պաշտօնը կը կայանայ մարդկութեան բարոյական ցա-
ւերուն բուժումին մէջ :

ա . Արտապնդելով խոնարհները , այսինքն անոնք որ իրենց հոգեկան անբաւականութեան զգացումն ունին , եւ զայն կատարելագործելու իղծը :

թ . Աստուածային արդարութեան հաւատքովը վերականգնելով վհատած հոգիները :

գ . Մեղքին հրապոյրներուն մէջ շվեյշուածներուն բաշխելով փրկութեան յոյսը :

դ . Խաղաղութեան սպեղանին տալով չարէն խոցուուած սիրտերու :

ե . Ամէնուն հրատարակելով շնորհաց տնտեսութեան թուականը :

Խօսքը , որ այսպիսի հոգւով բարձրացած բեմէ' մը կուգայ , հուետորական որոտումներով տարափուած պատգամը չէ բնաւ , որ , հեղեղասաստ անծրեւին պէս . պահ մը միայն կը մաքրէ մթնողորուր , այլ մտերմական բաղցրութեամբ սիրտէ սիրտ փոխանցուած անկեղծութիւնը , որ , նման հեղընթաց առուակին , իր կենսատուզորութիւնը կ'իջեցնէ մինչեւ արմատները , հոգիներուն խորը , ճշմարիտ կեանքին սփոփանքն ու երանութիւնը տալով մարդուն :



ԱՆԿՈՐՆ ԶԱԿԱՆԻ

(ԳԻՒՏ ԽԱՀ)

Ամէն բան կրնայ կորսուիլ, եւ կը կորսուի՛ իսկ այս փցուն կեանքին մէջ . գեղեցկութիւն, վայելք, հարստութիւն, ոյժ եւ ուրիշ առաւելութիւններ, որոնք խարուսիկ երջանկութեան մը պատրանքը կուտան յաճախ մեր միամտութեան, կ'անցնին, մերթ ստուերի մը պէս արագ եւ անշշուկ, եւ մնրթ իրենց արժէքէն շատ աւելի դզրդիւն պատճառելով մեր սըրտին եւ աշխարհի :

Շատեր, անկարո՞ղ՝ հանդուրժելու իրենց շուրջն ու մէջը պատահած յեղաշրջումներուն, կը կորսնցունեն իրենց ներքին հաւասարակշռութիւնը, երբեմն ի վեաս նոյն իսկ իրենց կեանքին : Ու կը տոկան, այսինքն արիաբար կ'ապրին անռնք միայն, որոնք, իրենց մէջն ու շուրջը գոռացող ամենի մրրիկներու միջոցին, անայլայլ եւ անվրդով կը պահեն իրենց հոգւոյն խորը միշտ սա խորհուրդը թէ կեանքը՝ համբերութեամբ եւ բազութեամբ կրուած վիշտը, կամ, Աւետարանի յատկաբանութեամբ, խաչն է ինքնին :

Զթառամեցնել կեանքի խորհուրդը, որ խաչին «իմաստութիւն» ը կամ Աւետարանի փիլիսոփայութիւնն է ամբողջովին, պարտականութիւնն է մանաւանդ ամէն անոնց, որոնք կոչումի մը գիտակցութիւնը ունին, ու կը զգան թէ ընդունայն անցք մը պէտք էլ ըլլայ իրենց գոյութիւնը այս կեանքի իրականութեան մէջէն :

Ու ամէնքը, անհատ կամ համայնք, աւելի կամ նուազ պայծառ դրութեամբ, ունին միշտ այդ գիտակցութիւնը, երբ կը զգան թէ դէպի ուր կամ ի՞նչ փախճանի ճակատագրօրէն ուղղուած է իրենց կեանքը :

Բայց կոփւը, զոր աշխարհ շարունակ կը մղէ բարութեան եւ բանականութեան դէմ, ա'յնքան կատաղի է, եւ յաճախ այնքան վտանգաւոր, որ ամէնէն լուսաւոր նայուածքն ու ամէնէն զգաստ խղճմտանքը կը թուին երբեմն կորսնցնել կեանքի քրիստոնէական տեսին ու ըմբռնու մը :

Տարակոյսը կը վարագուրէ յաճախ զայն աչքերէն. գարշ եղելութիւններ սիրտերէն կը սրբեն ստէպ անոր տպաւորութիւնը :

Ու խաչը կը ծածկուի ամպերու ետին կամ աղբիւսներու մէջ :

Իր մտատիպարէն հրաժարած մարդուն կամ իր իտէալը ուրացած ազգին ճգնաժամային պահն է առ :

Երջանիկ է սակայն նա, որ կրնայ օր մը սթափիլ յանկարծ իր հոգւոյն այդ քունէն, ու խոկալ դարձեալ իր կոչումին վրայ, այսինքն նորէն գտնել իր խաչը : — Ու երջանկագոյն է մանաւանդ այն ազգը, որուն՝ ծայն մը կամ ծեռք մը, մութ ու դժբախտ դարերու երկար

Խարիսափումներէ ետքը , օր մը կրնայ վերստին ցուցնել երկինքի վրայ փայլատակող նշան մը , կամ երկրի ծոցը անիւնացած նշխար մը , եւ ըսել իրեն . «Ահա՛ բռւ խաչդ » :

Ամէն բան կրնայ անցնիլ կեանքին մէջ . բայց կը բօնքը չի պարպուիր բնաւ իր իմաստէն , եթէ մարդ կարենայ անոր մէջ գտնել կամ ցուցնել երբեմն երբեմն միակ անկորնչականը . Խաչին խորհուրդը , վիշտին եւ բացուրեան պատկերը :





ՀՅՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԵՊ

(Բ. Կիրակի զինի Խաչվերացի)

(Դուկ. ԺԲ. 17—21)

 Ձրիստոնէական ճշմարտութեան ամէնէն իս-
կական յատկանիշներէն մին է յայտ յանդի-
մանութիւնը , քօղարկուած մնալու անընդունակութիւ-
նը : Անոր լոյսը պէտք է թափանցէ ամէն տեղ :

Հասարակաց ժառանգութիւն , ամէնքը հաւասա-
րապէս իրաւունք ունին ամբողջովին վայելելու զայն :
Անոր մէջ չկայ որեւէ ծածուկ բան՝ զոր կարելի չըլլայ
յայտննել , որեւէ գաղտնիք՝ զոր հնար չըլլայ ճանչնալ :
Այս տեսակէտով , Սւետարանը չի յիշեցներ բնաւ կարգ
մը հին կրօնական կամ իմաստափական այն դրու-
թիւնները , որոնք իրենց հետեւողներուն աստիճանին
կամ դասակարգին յատուկ վարդապետութեան եւ
պաշտամոնքի գաղտնի մասեր (esotérgique) կը պարու-
նակէին :

Ճշմարտութեան հասարակապետութիւնն է ան :

Անոր քարոզիչները , այս սկզբունքով տոգորուած ,
իբրևե համոզուած ած ախոյեանները անպարտելի դատի

մը , պէտք է ազդարարեն զայն ընդհանուր աշխարհի . պարտին տարածել զայն իբրեւ յայտնութիւն՝ մը , որ չի կրնար եւ պէտք չէ փակուի անծուկ շրջանակի մը մէջ :

Քրիստոնէական ճշմարտութիւնը հաւասարապէս կը տրուի ամէնուն . բայց անոր հաւասար ստացումը կախում ունի անոր հանդէպ ցուցուած ընդունելութենէն , մարդոց զայն ըմբռնելու եղանակէն :

Միտքը չի կրնար կայուն վիճակի մէջ մնալ . իր օրէնքն է ասիկա : Անոնք որ կրնան մշակել իրենց տըրամադրութիւնները եւ ծգտիլ դէպի ճշմարտութիւն , կը յառաջդիմեն հոգեւոր կեանքի մէջ . իսկ անոնք որ անկարող են ատոր , իսպառ կը կորսնցնեն քնութենէն իրենց տրուած յետին ընդունակութիւնն ալ :

Ճշմարտութեան հանդէպ մեր ամէնէն նուիրական պարտականութիւններէն մին պէտք է լինի նաեւ անոր նկատմամբ մեր աննկատ կեցուածքը . ուրիշ խօսքով , անոր նկատումը պէտք է գերակշռէ մարդկային բոլոր միւս նկատումները :

Արեան կապը եւ ընտանեկան կեանքի պայմաններն անգամ , որոնք սրտին վրայ ներգործող ամէնէն հզօր ազդեցութիւնն ունին , պէտք չէ մոռցնեն կամ անաւագեն զայն :

Աւետարանի ամէնէն տիրական գաղափարներէն մին է Աստուծոյ Հայրութեան սկզբունքը :

Անոնք որ , ճշմարտութեան լոյսովը , կրնան երկնաւոր Հօրը հետ կատարեալ հաղորդակցութեան մէջ ըլլալ , հոգեւորապէս կ'եղբայրակցին իրարու . ու հոգեւոր եղբայրութիւնը կամ աղքականութիւնը անհունապէս աւելի կ'արժէ քան մարմնականը :

ՄԱՀՈՒԱՆ ԽՈՐՀՈՒԲԴՐ

(Թ. Կիր. գլուխ Խաչվերացի)

(Դուկ. Բ. 48—57)

Սահուան հանդէալ մեր վերաբերմունքը կախում ունի կեանքի մասին մեր կազմած ըմբռոնումէն :

Անոնց համար, որոնք կեանքը կը նկատեն ո՛չ վիշտ եւ ո՛չ հանոյր. այլ լուրջ պարտականութիւն մը, զոր կոչուած ենք պատուվ կատարել, գեղեցիկ օրուան մը երեկոն է միայն մահը, որ, այս պատճառաւ, ոչինչ ունի իր մէջ ահաւոր, խաղաղութիւնն ըլլալով ինքնին :

Ի զուր չէ որ բառած է թէ « մահուան շնորհիւ է որ բարոյականը մտած է կեանքին մէջ ». ինչպէս ռազմիկը ա'յնքան աւելի բազութեամբ կը վազէ դէպի կը ուսոյ դաշտը, որքան աւելի խոր եւ անկեղծ է զինքը հոն մղող արդար դատի մը նկատմամբ իր համոզումը, նոյն պէս մարդիկ արիութեամբ կը դիմազրաւեն կեանքի յիզաշրջութիւններուն, երբ առողջ ու պայծառ է իրենց մէջ ձգտումը դէպի ազնիւ վախճան մը, որ խաղաղութիւնն է հոգիին :

Ու մահը , երբ խաղաղութիւնն է հոգւոյն , կեանքն իսկ է արդէն . ճշմարիտ կեանքը , մարդկային գիտակցութեան՝ տիեզերական ներդաշնակութեան հետ ընդմիշտ հաղորդակցութիւնը , որ , ատոր համար նոյնիսկ , պէտք չէ ընաւ խռովէ մեր սիրտը :

Որպէսզի սակայն հնարաւոր ըլլայ մահուան հանդէա այդ անվեհեր կեցուածքը , անհրաժեշտ է հաւատքին լոյսը . հարկ է կարենալ հաւատալ Աստուծոյ եւ անմահութեան , կարող ըլլալու համար ըմբռնել կեանքն ու մահը միանգամայն :

Երբ այդ լոյսով պայծառացած է հոգին , գերեզմանը անդունդ մը չէ այլեւս , այլ դէպի լուսաւոր յաւստենականսւթիւնը բացուած անցը մը . դազաղը ա՛լ կրցատեան մնացորդ մը չէ միայն որ կը կրէ , այլ անցաւորին մէջէն անանցականը յայտնաբերող պատկեր մը : Ու իր զաւկին անշնչացած մարմինին վրայ հակած վշտահար հայրը , իր արցունքներուն ծիածանին մէջէն պիտի տեսնէ նոր արշալոյս մը , ու սրտին խորքէն պիտի լսէ ծայն մը . « Մեռած չէ ան » :

Ուշի՛ւ ունկնդրենք կեանքին . ամէն վայրէեան մահուան ոտնածայնը պիտի լսնիք հօն : Բայց երկիւղածութեամբ խոնարհնք այդ ծայնին . անիկա մեր հոգիին մէջ պիտի երգէ ուրիշ կեանքի մը երանութեան յոյսը :

Ամէն հողակոյտ , որ սուզի մը տիսրութիւնը կը տարածէ իր շուրջը , բեմ մըն է , ուսկից մահը կեանքին դասը կուտայ մարդկութեան :

ՄԵԱ.ՄՏԾՈՒԹԻՒՆ, ՄԵՇԱ.ՄՏԾՈՒԹԻՒՆ, ԱՆՁԿԱ.ՄՏԾՈՒԹԻՒՆ

(Ժ. Կիր. զինի Խաչվերացի)

(Դուկ. թ. 44—50)

Արքուսիկ յաջողութիւններ կը պատրեն յաճախս
սիրտը . ու մարդիկ , նման գարնան առաջին
արեւէն ծաղկած միամիտ նշենիին , զոր օր մը ետքը
յանկարծ կ'ացրէ կը խամրե եղեամը , կը բանան իրենց
յոյսին առազաստները թեթեւ եւ թռուցիկ ոգեւորու-
թեանց առջեւ :

Հանրային գործիչին համար չկայ աւելի վտանգա-
ւոր խաղ մը , քան ներեկն ինքզինքին՝ դիւրագնի ժողո-
վրդականութեան մը այդ անձնատուութիւնը : — Գա-
զափարի մարդուն մտասեւեռումներէն մին պէտք է ըլ-
լայ ընդդիմադրութիւնը , զոր իր այսօրուան մտերիմ-
ները , ուշ կամ կանուխ , օր մը , կրնան ցուցնել , հո-
գեբանօրէն հասկնալի այս կամ այն պատճառէն մըդ-
ուած : — Այդ հաւանականութիւնը , առանց նենզա-
մտութեան , պէտք է զգուշաւոր ընէ զինքը , իր հա-
մակրութիւնները կամ վստահութիւնը ի դէպս յան-
դէպս չբաշխելու համար ամէնուն : Փոյթ չէ թէ այդ
բանին համար ոմանք ծածկամիտ համարին զինքը եր-

բեմն, եւ ուրիշներ՝ քիչ մը անմատչելի : Ապագան պիտի արդարացնէ զինքը, ամէնուն հասկցնելով թէ իր այդ կերպը գործին ու գաղափարին օգտին համար էր միայն :

Ուրիշ սխալ մը, որմէ պէտք է խորշի հանրային գործիչը, մեծ ամտութիւնն է . նեռի, իր փառքին կամ օգտին պատուանդան ընելէ իր գործը, ընդհակառակն պէտք է իր պաշտօնին մտածումին մէջ ունայնացնէ իր անձին զգացումը : Ճշմարիտ փառասիրութիւնը իր ծարակը կը փնտուէ ո՛չ թէ պատուոյ այլ արժանիքի ցանկութեան մէջ . ու մարդուն համար չկայ աւելի մեծ արժանիք մը քան ծառայելու կամ ծառայած ըլլալու փաստը : — Բաւական է որ անգամ մը դիտենք միայն թէ ո՛ւր կը յանգին փառատենչիկ փորձութիւնները, եւ պիտի հասկնանք թէ ի՞նչ տիտուր ունայնամտութենէ բռնուած է անոնցմէ տարուած սիրտը :


Պէտք է ծառայել իր մտատիպարին, կամքով, համոզումի լոյսով, բայց աննկատ նուիրումով, մանկական հոգւոյ սեռն պարզութեամբ :

Աւելի կարեւոր է լայնախորութեան հարկը :

Կարծիքներու տարբերութիւնը պէտք չէ ընաւ մը տահոգէ զմեզ . էականը սկզբո՞ւնքն է : Ինչպէս այլա զան ճամբաներ կրնան նոյն ելակէտին տանիլ, նոյնպէս աննման տեսակէտներէ կարելի է հասարակաց նպատակի մը ուղղուիլ : — Դիւրին չէ արդարեւ հանդուրժել որ եւ է բանի, որուն մէջ չենք կրնար զգայ կամ գտնել մեր ինքնութենէն ցոլացած փայլ մը . բայց հոգիի մեծութիւնը անո՞ր մէջ է արդարեւ որ մարդիկ կարենան իրենցմէ վեր բարձրութեան մը վրայ տեսնել միշտ գերազանց ազդեցութիւն մը, որուն առջեւ ոչընչանան կամ հաւասարին մարդկային ծեւերու, պայման-

ներու, երանգներու եւ ամէն այլ կարգի փոքրկութեանց
աննմանութիւններն եւ անհամեմատականութիւնները:

Անոնք որ կրնան ինքզինքնին ենթարկել այսպիսի
ազդեցութեան մը, կրնան վայելել ներողամտութեան
տուած երջանիկ զգացումը, որ սիրոյ բերկրանքին ա-
ռաջին ժպիտն է, եւ կեանքը հասկնալու եւ հասկնա-
լի ընելու նախաքայլը:





ՎԱՏԱՆԱԴՈՒԹԻՒՆ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

(ԺԱ. Կիր. գլուխ Խաչվերացի)

(Դուկ. ԺԱ. 1—13)

Արժանանայ ընդունելութեան ամէն աղօթք ,
որ ներշնչուած հոգիէ մը կը բղխի , եւ կը կա-
տարուի Աստուծոյ հայրական սիրոյն նկատմամբ որ-
դիական սրտի անվերապահ վստահութեամբ . վասնզի
այդ պայմաններուն մէջ եղած աղօթքին ծգտումն է ո'չ
թէ անպատճառ արժեցնել մարդկային կամքը , որ յա-
ճախ չարամիտ է կամ սխալ ուղղութեան մը վրայ լար-
ուած , այլ համակերպիլ Աստուծոյ կամքին , որ անհրա-
ժեշտորէն լաւագոյնն է եւ գերազանցապէս իմաստունը :

Ո'վ որ հոգւոյ այս տրամադրութեամբ կ'ուղղուի
Աստուծոյ , իբրև Հօր կամ իբրև գերազոյն բարեկամ
զօրութեան մը , պիտի ընդունի իր խնդրածը , վասնզի
պիտի յստակի իր տեսութիւնը , եւ բնութեան ու կեան-
քի մէջ , որոնք լի են Աստուծոյ հրաշագործած բարու-
թիւններովը , պիտի կարենայ տեսնել ու գտնել ամէն
ինչ որ բարի է ինքնին եւ օգտակար իր փրկութեանը
համար :

Ամէն ինչ որ կը մերժուի մեզի , այսինքն ընդունելի չի լինիր աստուածային հաճութեան , անվրէպ յոռի է , ըստ ինքեան , կամ մեզի համար , եւ անօգուտ : Դրժուար չէ ըմբռնել այս սկզբունքին ստուգութիւնը , եթէ յուրջ մտամփոփումով երբեմն վերաբննութեան ենթարկենք այն բոլոր իղձերը . որոնցմով կը խանդավառինք յանկարծ մեր կեանքի այս կամ այն թեթեւ կամ անզգաստ մէկ վայրկեանին :

Կա'մ մեր պէտքն է որ չենք կրցած կշռել , կա'մ մեր ոյժերուն տարողութիւնը անհնար եղած է մեզի ճշդիւ ըմբռնել , եւ կամ բոլորովին անզիտակ ենք մընացեր ցանկացուած իրին կամ իրողութեան իսկութեանը :

« Թո՛ղ քու կամքդ ըլլայ ». լաւագոյն ողջմտութիւնը եւ գերազանց փիլիսոփայութիւնն է որ կը խտանայ այս բառին մէջ :

Եթէ մեր առօրեայ կեանքին մէջ ստէպ . ամէնէն գործնական իմաստութիւնը կը թուի մեզի՝ բոլորանը-ւէր համակերպութեամբ անձնատուր ըլլալ արեան կամ սրտի կապերով մեզի ամէնէն մօտ ու մտերիմ զգացուած անձերուն սիրոյն , պէտք է զիտնանք մեր քրիստոնէական բարոյականին մեծագոյն պահանջը նկատել , մեր կեանքի բովանդակ ընթացքին մէջ , Աստուծոյ , այսինքն զերագոյն բարութեան եւ սիրոյ զօրութեան ապաւինելու հարկը , եւ խորհիլ թէ նա կ'ընդունի միշտ ինչ որ բարի ոգւով կը խնդրենք իրմէ , եւ թէ ինչ որ կը մերժէ նա մեզի , ա՛յն է միայն , զոր անպէտ ու վնասակար կը դատի մեր կեանքին ու անձին :



ԿԵՆԴԱՆԻ ՏԱՀԱՐԻ

(ԲնօրԱցՈՒՄՆ Ա. ԿՈՒՄԻՆ)

Ոչ մէկ գաղափար այնքան զգուիչ է մարդկա-
յին արժանապատռութեան զգացումին հա-
մար, որքան այն իրողութիւնը թէ, ստեղծուած ըլլա-
րվ Աստուծոյ պատկերին համեմատ, մեր վրայ կամ
մեր մէջ կը կրենք անոր հոգւոյն կնիքը :

Ոչ մէկ մտածում, սակայն, նոյն ատեն, այնքան
լուրջ եւ նուիրական պարտականութիւններու պատաս-
խանատուութեան կ'ենթարկէ մարդկային խղճմուան-
ըը, որքան նոյնինքն այդ իրողութիւնը :

Եթէ մեր մէջը ունինք Աստուծոյ հոգւոյն նմանու-
թիւնը, եթէ մեր էութեան խորը կը բնակի Աստուծոյ
կենդանութեան խորհուրդը, պէտք է մեր կեանքն ըլ-
լայ կենդանի տաճար մը :

Պէտք է մեր սիրտը լինի հոն այն խորանը, որոն
վրայ ամէն օր նշուլէ հաւատքին մշտավառ ճրագը.
պէտք է շարունակ կանգուն մնայ հոն նուիրումի սե-
ղանը, ուր սէրը կը պատարագուի. պէտք է լսուի հոն

միշտ կեանքի սրբութիւնը Աստուծոյ ահովը կատարելագործելու պատգամը :

Ամէն քրիստոնեայ, որ Աւետարանի շնորհաց որդեգրութեան մէջ է ընդունուած, պարտի մտադիք լինիւ այս ճշմարտութեան . բայց ամէն ծնողը, որ իր զաւակներուն փիզիքական զարգացումին հետ՝ անոնց հոգեւոր դաստիարակութեան պաշտօնին է մահաւանդ կանչուած, պէտք է իրեն համար սեւեռեալ մտածումը ընէ այս սկզբունքը :

Ամէն ծնունդ որ տան մը մէջ կեանքի նոր առաւ-
ւոտ մը կը բանայ, նոր տաճար մը կը կանգնէ ընտա-
նեկան երկնքի սրբութեան տակ :

Հայր մը եւ մայր մը չեն կրնար ունենալ աւելի ազ-
նիւ պարտականութիւն, բան աստուածակերտ այդ տա-
ճարին պայծառութեան հոգը . անոր մէջ ընակեցնել
կենդանի Աստուծոյ սէրն ու յոյսը, զայն դարձնել սերմ-
նարան բարձրագոյն առաքինութեանց, պահպանելով
զայն մարմնոյ եւ հոգւոյ պղծութիւններէ :

Ծնողը մը, որ իր նորածին զաւակը զրկացը մէջ,
Աստուծոյ տաճարը կը մտնէ այս խորհուրդէն առաջ-
նորդուած, կենդանի տաճար մըն է որ կը նուիրէ կեն-
դանի Աստուծոյ փառքին :



ՀՈԳԻԻՆ ՀՈԳԻ

(Ա. ԿԻՐ. ՅԻՄԵԱԿԱՅ)

(Դաւի. ԺԲ. 13 — 31)

Սարդուն արժանիքը կը կայանայ ոչ թէ ի՞նչ
ունենալուն՝ այլ ի՞նչ լինելուն մէջ։ Երբ այս
տեսակէտէն նայուի կեանքին վրայ, դիւրաւ կ'ըմբռո-
նուի թէ ո'քան անխմաստ եւ անհարկի են կագ ու կոիւ-
ները, զորս մարդկային ունայնամտութիւնը ստէպ կը
յարուցանէ բախտին շնորհած կամ ժառանգութենէն
սպարզեւուած նիւթական բարիքներու շուրջը։

Ստացուածքի կամ հարստութեան անկուշտ սէլը
հողիի տկարութեան ախտաւոր վիճակ մըն է, եւ կը
նշանակէ պարզապէս անընդունակութիւն բարձրագոյն
վայելքներու։ Ազահը, որ միշտ կը խլէ ուրիշէն, միշտ
ալ խնայելու համար ինքզինքին, միակ բարոյական մը
ունի. իր ճակատագիրն ու երջանկութիւնը ստորադա-
սել երկրաւոր առաւելութեանց գաղափարին, որ այլ
եւս իր մտատիպարն է։

Հին հեթանոսական կրօնքներուն համար, որոնցմէ-
շատեր կը վարդապետէին թէ մահէն վերջն ալ՝ հոգին

ննթակայ է տակաւին նիւթական կարիքներու, թերեւս կարենար արդարանալ այդ կարգի բարոյական մը: Քրիստոնեան, սակայն, որուն զգացումներն ու միտքը տարբեր սկզբունքէ մըն է որ կ'ընդունին այս մասին իրենց լոյսը, պարտի հաւատով թէ անցաւոր ու ընդունայն է ամէն ինչ որ երկրաւոր է եւ մարդկային, թէ յԱսուած մեծանալը, այսինքն հոգեկան հարստութիւնը, հոգւոյ ծիրքերով եւ շնորհներով զարդարուիլն է իրեն համար էական եւ փրկարար. ու մահուան, այսինքն մարմնական եւ նիւթական իրերու անցաւորութեան մտածումը այս խորհուրդը միայն պէտք է նորոգէ միշտ անոր հոգւոյն մէջ:

Թոյլ չտալու համար որ նիւթին պաշտամունքը իր բագինը դնէ սրտին մէջ, ամէնէն գործնական միջոցն է զգուշանալ կենցաղասիրական հակումներէ: Կեանքին ունոյն իսկ մարմինին համար կարեւորը հոգալու ջանքը պարտականութիւն է անշուշտ. դատապարտելին աւելորդին մտահոգութիւնն է միայն, այն՝ որ պերճանքի ու պշրանքի անվերջ պահանջներով կը ծանրաբեռնէ ու կը ծիւրէ հոգին:

Գաղափարական ծառայութեան նուիրուածները մասնաւորաբար պարտին խորշիլ այս մոլութենէն. անոնց կենցաղականոնը պէտք է լինի պարզութիւնն եւ սակաւապետութիւնն: — Բուն կեանքին մէջ, այսինքն բնութեան այն մասերուն մէջ, զորս մարդը չէ կրցած այլայլել կամ աղարտել տակաւին, դասեր եւ թելադրութիւններ կան այս մասին, որոնք կը հասկցնեն մեզի թէ ո՛րն է կարեւորը, եւ ո՛րն է նշամարտապէս գեղեցիկը: Պէտք չէ առանց խորհելու նայիլ վայրի ծաղիկին, որ լեռնակողի մը ոտքը կը զարդարէ, ու թունի-

կին՝ որուն երգը զուարժ խայտանքն է իր սրտին:

Եթէ կայ —ու կարելի չէ տարակուսիլ այս մասին — տիեզերական գոյութիւնը վարող օրէնքի մը ի մասուութիւնը, որ կը տնօրինէ ու կը տնտեսէ ամէնէնին փանարի իսկ էակին բախտն ու կեանքը, կայ նոյնպէս գերազոյն սիրոյ աստուածային բարութիւնը, Նախախնամութիւնը, որ պիտի չանտեսէ երբեք մարդը:

Պէտք չէ բնաւ հոգիէն տարամերժել այս հաւատըը, Աստուծոյ արդարութեան, Անոր կամքին թագաւորութեան մասին մեր վստահութիւնը:

Այդ հաւատքն է որ կը լեցնէ կեանքը հոգեւոր բարիքներու առատութեամբ, կը մեղմէ եւ կը կանոնաւորէ հարստանալու ցանկութեան ընկերացին հետեւանքները, տալով մարդուն՝ ժուժկալ, ժիր եւ մաքոր կեանքի մը գաղափարականը:





ԴԵՊՔԵՐՈՒԻՆ ԽՐԱՑԸ

(Բ. Կիրակի Յիսուսկաց)

(Դուկ. ԺԳ. 1—9)

Պաղաքական նախնիրներու կամ բնական աղջտներու զոհ գացած անձերը իրենց արժանահաս պատիժին ենթարկուած յանցապարտներ նկատելու տեսութիւնը անարդար մտայնութիւն մըն է, որուն պէտք չէ հանդուրժէ քրիստոնէական խղճմտանքը:

Ովնչ այնքան անաւագիչ է Ասառւծոյ գաղափարին համար որքան այն մտածումը թէ պահնորդ ոստիկանի մը պէս ամէն վայրկեան կը միջամտէ Ան մեր ճակատագրին յետին մանրամասնութիւններուն, եւ ոչինչ աւելի տխուր՝ բան խորհիլ թէ արդարութեան օրէնքը կը գործադրուի այնքան կոյք եւ յախուռն միցոցներով:

Պէտք չէ թոյլ տալ որ միտքը խորհելու այդ ծալքը առնու խակոյն, ամէն անզամ որ անքացատրելի համարուած եղելութեան մը առեղծուածը կը խորհրդաւորուի մեր առջեւ:

Ճշմարտութեան համար որքան շահաւոր, հոգիին

համար այնքան բարոյացուցիչ է, ընդհակառակն, թե-
լադրութիւն մը, խորհրդածութեան շարժառիթ մը
տեսնել միշտ պատմական որ եւ է իրողութեան կամ
բնական որեւէ պատահարի մէջ, որ իրենց աղտասո-
վոր երեւոյթովը մեկնաբանութիւններու կը մղեն հե-
տաքրքրութիւնը :

Դէպէկը եւ դիպուածները ազդարարութիւններ
են, որոնք կեանքին անցաւորութիւնը եւ մահուան
անյեղի օրէնքը յիշեցնելով, մեր պարաականութեանց
հանդէպ ամէն վայրկեան արթուն գտնուելու խրատը
կ'աւանդեն մեզի :

Եթէ, իբրեւ դատի մը սրբութեան համար նահա-
տակուածներ, մեր զգացումին առջեւ նուիրական են
բոլոր անոնք որ ռազմադաշտերու վրայ կ'իյնան, սխալ
ըլլար նաեւ մտածել թէ անոնք որ արկածի մը կամ
աղէտքի մը միջոցին կը կորսնցնեն իրենց կեանքը, ար-
գահատանքէն աւելի բանի մը՝ յարգանքի արժանի են,
իբրեւ մարդոց ապագայ երջանկութեան համար զոհ-
ուածներ. վասնզի անիմաստօրէն կրուած դժբախտու-
թիւններն ու կրուած ալէտքներն են որ ստէպ դրդա-
պատճառ կ'ըլլան մարդկութեան բարերարող գիտա-
կան կամ բարոյական յառաջդիմութեանց :

Իմաստութիւն է ամէն բանի մէջ օգտակար դաս
մը փնտոել, եւ լսել արդարութեան ծայնը, որ միշտ
հարցում մը եւ պատուէր մը ունի մեզի ուղղելիք . հտր-
ցում մը, յիշեցնելու համար թէ կեցա՞ծ ենիք մեր պար-
տականութեան գլուխը . կամ պատուէր մը, ազդա-
րարելու համար, ինչպէս Աւետարանի թզնիի առակին
այգեպանին, թէ նոր զանցառութիւն մը կրնայ մեր
կեանքն իսկ արժել՝ մեզի :

ՄԵՐԺՈՒԱԾ ՀԲԱԿԵԲԸ

(Գ. Դիբակի Յիմնակաց)

(Դուկ. ԺԴ. 12 — 24)

Բարոյական արժէքէ զուրկ է որեւէ գործ, ո-
րուն մէջ անձնական շահը տեղի չի տար սի-
րոյ զգացումին :

Կենցաղագիտական պատշաճութեանց բոլոր ա-
րարքները, որոնք մեր այժմու ընկերական կամ ընտա-
նեկան կեանքին ամէնէն յատկանշական կողմը կը կազ-
մեն, ընդհանրապէս փոխադարձումի թաքուն պայ-
մանին վրայ հիմնուած, այդ տիսուր պատկերն է որ
կը պարզեն ամէն օր. ու պարագաներու հարկադրու-
թեամբ անոնց ցանցին մէջ ըռնուած սրտի մարդը գա-
ղափարական վայելքի կարօտովն է որ կը հիւծի ան-
դադար :

Այո՛, վասնզի անշահախնդիր եւ աննկատ սիրոյ
սկզբունքն է միայն, որ կրնայ ոգեւորել անկեղծօրէն
հանդութեան օգտին նուիրուած սիրտերը : Անոնց հա-
մար, ծառայութեան սեղանը — երկրի վրայ մտատի-
պարը Աստուծոյ թագաւորութեան — որուն շուրջը կը

հաւաքուին գաղափարի մարդիկ, բարոյական գործ մըն է գերազանցապէս՝ իր նպատակովը եւ անոր իրականացումը արդիւնագործող միջոցներովը հաւասարապէս :

Բարոյակա՞ն . . . ու ատո՞ր համար է նիշտ որ, իրենց սրտին խորէն՝ դէպի այդ սեղանը կանչը ծայն մը չեն լսեր իրենց մէջ մարդիկ, որոնք, հարուստ կամ հզօր, իրենց զիտութեամբն հպարտացած կամ ընտանեկան կեանքի հեշտութեանց մէջ խորասոյզ, մտագրաւուած են միայն եւ միայն իրենց հոգերովը :

Ու ատո՞ր համար է դարձեալ որ, գաղափարական գործունէութեան դաշտը, Աստուծոյ արքայութիւնը, առ հասարակ եղած է մենաշնորհը աշխարհի անժառանգեաներուն եւ թշուառներուն, պարզ հոգիներուն, երէկուան մեղաւորներուն, մտքով տղաքներուն, այսինքն մարդոց, որոնց համար իրենց անծին զգացումը եղած է միշտ իրենց մտահոգութիւններուն ամենայնտինը միայն :

Բաց են սրահին դուռները . պատրաստ է հոն սեղանը . — Հանրային ծառայութեան գործը միշտ կայ ու կը մնայ: Ամէնքը հրաւիրուած են անոր . ու կ'երթան հոն անոնք միայն՝ որոնք հոգւոյ լսելիք ունին, իմանալու համար իրենցինած կոչը, եւ խաղաղ խըզնմտանք, հասկնալու համար անոր իմաստը :

Այս է մարդկային բարոյականի պատմութիւնը, որ շարունակ կը կրկնուի, ամէն անզամ որ նուիրարական սկզբունքներու եւ բարձրագոյն առաքինութեանց ժամը կը հնչէ երկրի վրայ . . .



ՍԿՈՒԻԱՆ ՃԱՄԲԱՆ

(ՏՕՒ ՖԴՈՒԹԵԱՆ Ա. ԿՈՒՄՐԻ)

Ձաւատքն է իսկապէս սերնդագործող զօրութիւնը . — Սրեան բնազդը , մարմինի կեանքին օրէնքը , օր մը կը ցամքի կը ցնդի վերջապէս , այս կամ այն բնական կամ պատմական պատճառներու հարկադրանքէն . ու իրեն հետ կ'անճիտին , կ'անհետին ազգեր եւ ցեղեր :

Բայց հաւատքը , հոգին կենսաւէտող այդ զօրութիւնը , կը յաւերժանայ ժամանակին հետ . ու աշխարհի դէպքերն ու հանգամանքները , ո'ր կողմերէն եւ լինչ ազգեցութիւններով ալ խուժեն իր վրայ , կը ծառայեն միշտ արծարծելու եւ ծաւալելու զայն :

Կար ատեն մը , դարաշրջան բարոյական խաւարի , որ այդ օրէնքը կամ մարմինին բնազդն էր վարիչ ուժը , որ կ'իշխէր ժողովուրդներու սիրտին ու բախտին վրայ :

Այդ շրջանը իր ուրոյն զարգացումն եւս ունեցաւ , ծնունդ տալով տեսլականէ թափուր բաղաքակրթութեան մը , որուն յատկանիշը եղաւ մարդոց ուրացու-

մը մարդկային միութեան իտէալին : Ու երկրի ցեղերն ու ազգերը իրենց բովանդակ տաղանդն ու զօրութիւնը ի գործ դրին . լայնցնելու եւ խորունկցնելու համար միայն զիրենք իրարմէ բաժնող վի՞ը , զոր ատելութիւնը եւ սոսկութիւնը կը լեցնէին միշտ :

Մահսւան այդ օրէնքը չէր կրնար սակայն տեւել ընդմիշտ . եկաւ վերջապէս հոգեւոր կեանքի շրջանը , Շնորհաց տնտեսութեան դարը , ուր Հաւատքը եղաւ մարդկային բարոյականին կանոնը : — Աշխարհ նոր ի նորոյ արարչագործուեցաւ կարծես . դասակարգի՝ սեռի եւ ցեղի բոլոր մարդկային տարորշութիւնները անգայտացան , անհետացան Աստուծոյ Հայրութեան եւ համամարդկային եղբայրակցութեան լուսաւորուած գաղափարին առջեւ . ու Հնդիկն ու Հրեան , Հելլէնն ու Սկիւթը , տէրն ու ստրուկը , այրն ու կինը , ամէնքը մօտեցան հաւասարապէս իրարու , Աստուծոյ որդիութեան բրիստոնէական Հաւատքին մէջ , իրրեւ սերունդ նոյն նախահօր եւ իրրեւ ժառանգորդները նոյն անսուտ աւետիքին :

Թող լրսուի՛ թէ այս ամէնը երազային մտատիպարի մը հեռապատկերն է գեռ լոկ : Ռէ . հոգւով վերաշինուած՝ հաւատտով վերակազմուած կեանքի այն նոր դրութեան մէջ , որ Քրիստոնէական քաղաքակրթութիւն կը կոչուի , ի՞նչ որ ալ լինի , մարմնական եւ երկրաւոր նկատումներու զօրութիւնը չունի այլեւս իր նախկին թափը :

Մարդկութիւնը , թէեւ յամր ու տաժանագին , բայց անշեղ գնացքով սկսած է այլեւս իր ճամբան դէպի տիեզերական միութեան գաղափարականը :

Ու Աւետարանն է որ կը լուսաւորէ անոր այդ ճամբան :

ՍԻՐՏԻՆ ԿԱՆՈՆԸ

(Դ. Կիր. զինի Ցիսնակաց)

(Ղուկ. ԺԵ. 1—10)

Որբան արդար է որ, այլոց նկատմամբ իրենց ունեցած պարտականութեանց առթիւ, մարդիկ ըստ կարեւոյն խստապահանջ լինին իրենց անձին հանդէապ, նոյնքան կարեւոր է որ ներողամիտ լինին ուրիշներուն հանդէապ՝ իրենց նկատմամբ անոնց ունեցած պարտականութիւններուն համար :

Այս կերպով միայն կարելի է պահել բարոյական հաւասարակշռութիւնը կեանքին մէջ: Երբ ասէն ոք խորհի թէ անքաւ ելի ոճիր մըն է որ կը գործէ, խոցելով թշուափի մը արժանապատուութիւնը կամ պղտորելով անմեղի մը միամիտ հաւ ատքը, ու միեւնոյն ատեն կարենայ միշտ մեղմացուցիչ պատճառներ որոնել՝ չըքմեղելու համար իրեն դէմ գործուած յանցանքի մը հեղինակը, խաղաղութիւնը չի հեռանար հոգիներէն, ու կեանքը կը պարուրուի սիրոյ քաղցրութեամբ :

Կարենալու համար սրտին տալ անդորրամիտ քաջութեան այդ վիճակը, անհրաժեշտ չէ առաւելազանց հաւատքի մը հանդիսաւորութիւնը. կաթիլ մը հա-


ւատքն ալ, հերիք է որ ըլլայ կենդանի եւ իրական, բաւական է ատոր համար, Վասնզի, երբ բարոյական զօրութեանց, եւ, ի մասնաւորի, Հաւատքի վրայ է հարցը, պէտք է նկատի ունենալ որակը մանաւանդ: Եթէ ստացական կամ արշաքին չէ ան, եթէ է ներքին եւ ինքնաբուխ, անոր ամենադոյզն չափն իսկ կրնայ յաղթահարել անկարելին:

Անձին հանդէպ խիստ, այլոց նկատմամբ քաղցր, եւ ամէն բանի մէջ միայն հաւատքէն առաջնորդուած մարդուն կեանքը իրագործումն է Աւետարանի վեհագոյն սկզբունքներէն մէկուն, զոր հազիւ կարելի ըլլայ արտայայտել անձնուրաց պարտաճանաչուրիւն բացատրութեամբ:

Քրիստոնէական բարոյականի ճշմարիտ աշակերտը նա է որ համոզուած է թէ իր կեանքին մէջ չկայ վայրկեան մը, ուր կարենայ ինքինքը զերծ համարի որեւէ պարտականութենէ. թէ չկայ բարի գործ մը, զոր հարկադրուած ըրլայ կատարելու, պէտքը պահանջած կամ պարագան ներկայացած ատեն. թէ իրաւունք չունի որեւէ ժամանակ պարծենալու իր պարտականութենէն աւելին կատարած ըլլալու մոտածութեամբ:

Միակ վարձատրութիւնը, որուն կրնայ ակնկալել քրիստոնեան, իր պարտականութիւնը անձնուիրութեամբ կատարելէ վերջը, խոնճին գոհունակութիւնը կրնայ ըլլալ:

Իսկ այդ գոհունակութիւնը ա'յն ատեն բարոյացուցիչ է իսկապէս, երբ նոյն ատեն վկայութիւն մըն է իր ընդունակութեանը՝ առաւելագոյն բարեգործութեան:



Ա. Պ. Օ Թ Ք Ը Ա. Պ. Բ Ի Կ Ի Տ Բ Տ Մ Ո Ւ Թ Ե Ա Ն

(Ե. Դիր. Ցիսնակաց)

(Դուկ. ԺՇ. 9 — 14)

Ուստի որ է կատարեալ բարոյապէս, վասնզի չկայ
մարդ մը որ, յաճախ զանցառու գտնուած
ըլլայ իր պարտականութեանց հանդէպ:

Բայց նա որ կրնայ անդրադառնալ իր զործած թե-
րութեանց վրայ եւ տրտմիլ անոնց զգացումովը, լա-
ւագոյն է բան նա որ կը կարծէ ինքզինքն անստգիւտ
կամ կը ծեւացնէ անգիտանալ իր թերութիւնները :

Աղօթքը պէտք է լինի երջանիկ պատեհութիւն մը՝
զգածուելու այդ տրտմութեամբ, եւ զերագոյն արդա-
րութեան առջեւ անպատրուակ պարզութեամբ քողա-
զերծելու իր խղճմտանքը, եւ ոչ թէ ինքնապարծ չքմե-
ղացումներով իր զիտակցութիւնը հանդիսաւորելու :

Որպէսզի չտարուինք այսպիսի ունայնամտութիւններէ, հարկ է որ զգուշանանք ինքզինքնիս բաղդատելէ
մեր նմաններուն հետ, որոնց վրայ կրնանք երբեմն վարկ-
պարազի առաւելութիւններ ունեցած ըլլալ :

Հոգեկան արժանապատուութեան չափանիշը կատարելութեան տիպարն է միայն :

Պէտք է ո՞չ թէ նայիլ տարբերութիւններուն, որոնք գուցէ կը զանազանեն զմեզ ուրիշներէ, այլ զգալ ու տեսնել անսահման հեռաւորութիւնը, որ կը բաժնէ զմեզ Աստուծմէ :

Բարոյական յառաջդիմութեան չուկէտը այդ զգացումը միայն կրնայ ըլլալ :

Ան միայն կրնայ զմեզ մշտական հայեցողութեան մը մէջ դնել դէպի մեր մտատիպարը :

Աստուած կը խորտակէ ինքնահնար եւ սուտ բարձրութիւնները, եւ սիրով կը զիջանի դէպի անկեղծօրէն խոնարհ սիրտերը :



ԱՉԻՆՉԱՇ ԱՆՁԱՆ

(Կորպակի Ահագ Տօնեա)

(Դուկ. ԺԹ. 12—28)

Բաւական չէ միայն ցանկալ երջանկութեան,
ու խորհիլ թէ բաժին մըն է ան, որ օր մը,
պիտի տրուի մեզի դիպուածաւ, կամ իբր ի գին կար-
ծուած կամ յուսացուած արժանաւորութիւններու :

Ոչ մէկ բարիք կրնայ ստացուիլ անաշխատ :

Ու լաւագոյն առաւելութիւններն են անոնք, զորս
ոչ թէ կընդունինք, այլ որոնց կը տիրանանք յամրօ-
րէն, երկար՝ լուրջ՝ խորհրդածուած եւ տաժանելի ճի-
գերու փոխարէն :

Եթէ առօրեայ փորձառութիւնը կը վկայէ թէ ճիշդ
է այս մտածումը կենցաղական լաւութեանց տեսակէ-
տով, խզնի զգացումը եւ բարոյական օրէնքներու խե-
լամտութիւնը պէտք է ըսեն գաղափարի մարդուն թէ
ո՞րքան աւելի ճշմարիտ է ան, երբ ներքին կեանքին
մասին է հարցը :

Ո՞չ. հոգեկան երանութիւնը, Աւետարանի բառով
Ասուծոյ բազաւորութիւնը, յանկարծահաս իրողութեան

վիճակ մը չէ երպեք : Ակնդէտ անոր սպասելէ աւելի ,
պէտք է գիտնանք օգտակարապէս կիրարկել ժամա-
նակը , մեր կեանքը , ինքինքնիս արժանաւոր ընծա-
յելու համար անոր . պէտք է ջանանք գնել զայն , շա-
հագործելով մեր մտաւոր եւ բարոյական կարողութիւն-
ները , որոնք , տոկոսաւորուելու համար , Աստուծմէ
մնզի տրու ած « տաղանդ » ներին են :

Հոգւով ծոյլը, երկմիտը, երկչոտը, ընդունայն վերապահութիւններով ինքընքը անգործութեան մատնող սիրտը չի կրնար հասնիլ այն բարութեան, որքիստոնէական սիրոյ ոգեւորութիւնն է երկրի մրայ:

Գործօն տրամադրութիւնը, աւելի ճիշդ՝ ամէն վայրկեան արդիւնագործուելու ընդունակ Հաւատքն է որ կը տանի մարդը անոր : — Եւ Հաւատքը, անջատաբար Սէրէն, չի կրնար ընել այդ առաջնորդութիւնը. եթք չունինք վերջինը, կը կորսնցնենք նաեւ առաջինը, ու փոխադարձաբար :

Զի բաւեր գիտնալ . անհրաժեշտ է նաև զործել .
անգործ զիտութիւնը համազօր է ոչնչութեան : Հոգին
մէջ ճառագայթող ամէն լոյս , որ բարի դիտաւորու-
թենէ մը կը բղիք , ազբիւր է միշտ նոր եւ առաւե-
լագոյն ծանօթութիւններու : Ամուլ ճշմարտութիւնը
իրապէս չատացուիր . զի , հազիւ ծնած , կը կորսուի
նոյն հետայն :

Բարձրօրէն նշմարիս սկզբունք մըն է Աւետարանի սա խօսքը . « Չունեցողէն կ'առնուի ունեցածն ալ » :



1	- Upper ledge	141
2	Through lighter rock	145
3	Upper ledge	143
4	Upper surface	141
5	Opposite lower top	139
6	Northern part	137
7	Through east	133
8	Opposite middle	131
9	Opposite middle	129
10	Whitewater, Subfrontal mesophytic	125
11	Whitewater, subfrontal	123
12	Subfrontal limestone	121
13	Whitewater	117
14	Ground water	115
15	Whitewater	113
16	Whitewater	111
17	Frogs	109
18	Gravel top	107

1n.584.]

A ~~11~~
A 5863

